

706 ng/4

101-104



Ա Ս Տ Ղ  
Բ Ե Թ Լ Է Յ Է Մ Ի

Գ .

Ս Կ Զ Բ Ո Ւ Ն Ք Կ Ե Ն Ս Ա Գ Ի Տ Ո Ւ Թ Ե Ա Ն

Գ Բ Ե Ա Լ

Մ . Յ . Գ Օ Զ Ո Ւ Ն Ե Ա Ն Է



Կ . Պ Ո Լ Ի Ս

Տ Պ Ա Գ Բ Ո Ւ Թ Ի Ն Մ Ա Ն Ո Ւ Կ Յ , Գ Օ Զ Ո Ւ Ն Ե Ա Ն

Մ Ե Յ Ն Ո Ր Խ Ա Ն Կ Ե Ր Ն Ա Յ Ա Ր Կ 45

1910

Ա Ս Տ Ղ  
Բ Ե Թ Լ Է Յ Է Մ Ի

Գ .

ՍԿԶԲՈՒՆՔ ԿԵՆՍԱԳԻՏՈՒԹԵԱՆ

ԳՐԵԱԼ

Մ. Յ. ԳՕԶՈՒՆԵԱՆԷ



Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Մ.Յ.ԳՕԶՈՒՆԵԱՆ

ՄԵԾ ՆՈՐ ԽԱՆ ԿԵՐՆԱՅԱՐԿ 45

1910

## Ն Ե Ր Ա Մ Ո Ւ Յ Ի Ն

Սոյն հրատարակութիւնն որ՝ սկզբունք կենսագիտութեան, նախընթաց երկու գործոց՝ սկզբունք ճշմարտութեան և անսոսագիտութեան երրորդ մասն է:

Ինչպէս արդէն ըսած ենք, մեր սոյն համարձակութիւններ, պարզ թեւադրութիւններ մը են միայն կարող հոգիներու նկատմամբ, որպէս զի կրօնքին մէջը միթերեալ կենսական ճշմարտութիւններ՝ արդիական լեզուով մը բացատրելու դիտաւորութիւն մը որդեգրուի, տիրող դիպուածային գաղաբարաց աւերումներն չեզոքելու յուսով:

Սովաւ՝ մեր մտադիր սկզբնական անսութիւններ կը լրանան, սակայն, սկզբունք բեկով, ընդլայն մտածումներու խտացումներ գոյով յաճախ դժուարաւ կ'ըմբռնուին, որուն համար իզէպ համարած ենք, որ եթէ պատեհութիւն լինի՝ մեր անսական արտայայտութիւնք՝ կենցաղոյ գործնական օրինակներով բացատրենք պարբերաբար: Այլ թէ գործնական օրինակներն իրական կենցաղէ առնելը թէ մեր համարձակութենէն և թէ կարողութենէն վեր գոյով, և միանգամայն սարանըստ ժամանակամիջոցներու՝ նախապատմականներուն և հանդերձեալներու վերաբերեալներու եւս գոյով, վէպի միջոցին դիմել մտադրած ենք նոր իմն նպատակայարմար մեթոտով: Մտադիր ենք նաև կանխել այն դաւանութիւններն, յորոց կազմած ենք մեր համոզումներն, որով՝ յուսամք առաւել ևս օժանդակել բացատրութեանց:



104-2015

ԿՑ104

### 1. ՍԿԶԲՈՒՆՔ ԿԵՆԱՑ

Կեանքն է իմանալի անխելթ ճառագայթում մը, արտանոսում մը, որ որևէ սարքական գոյութիւններէ կը բղխէ։ Երբ իր մը կամ գոյութիւն մը բժբունել ուզենք, հարկէ ինքնին աւանդ կամ սահմանել նորա ճառագայթած կամ արտանոսած յատկութիւններն, և նոյնայատկութիւններով նշանակել նորա սահմանն որ այն իսկ է նորա կեանքը։ Այլով բանիւ, հոգեւոր և մարմնաւոր գոյակներ հեռի են կեանքը ներկայելէ, բայց եթէ կեանքը արտադրող տարերքներ միայն, կենաց խաբխիս վտարաններ միայն : Արտաբղխեալ որևէ կեանք կարի անողորքարար ուղիղ կը համեմատին իւր կենաց արտադրիչ տարերց որակին և քանակին և այլ որևէ լրիւ մասնայատկութեանցը հետ : Եամանդող մը իսկ նոր չաւնի շեղիլ սոյն ճակատագրական նախա-սահմանութենէն :

### 2. ՎԿԱՑՈՒՄՆ ԿԵՆԱՑ

Երբ մարդ կրտնք, հեռի ենք նորա մարմին զանազուածք կամ զգայական և իմացական զօրութիւններն իմանալ, բայց միայն սոյն բաղադրեալ տարերքներէ գոյացութիւններէ արտաբղխեալ անխելթ ապարտութիւն մը միայն : Երբ սիեզեռք կրտնք, ինքը յաւեա անմաշելի է, բայց միայն յինքեան լցեալ երկնամարմին տարերքներով բժբունելի, երբ երկիր կրտնք, իւր պարունակած հողովն ու օդովն և այլ գոյացութիւններովն միայն բժբունելի, երբ աշխարհ կրտնք, իւր պարունակած քաղաքներովն և գիւղերովն միայն բժ-

ՎԿԱՑՈՒՄՆ

91391-42

(5707-57)

բռնելի, երբ քաղաք կըսենք, իւր պարունակած տարերք տուներովն և այլ շէնքերովն, երբ տուն կըսենք իւր շինուածանիւթերովն քարով ու կիրովն երբ քար կըսենք, զինքը բաղկացնող աղերովն ու կիրերովն միայն ըմբռնելի են, և այսպէս ամէն ինչ: Կեանքը առ յուէտ իւր տարբարակման դէմքովն միայն ըմբռնելի է և ըստ ինքեան միշտ խոստաբող: Հետեւաբար կեանքը ընդ միշտ աննիւթ ներգործութիւն մ'է միայն որ հանգոյն միջնորոտի՝ զինքը արտադրող որեւէ պարզ և բազաւ դրբեալ, մեծ և փոքր տարերքներն կը շրջապատէ: Այլապէս ասելով, միեւնոյն մարդէ մը կրնայ բղխիլ բազմադիմի կեանքեր՝ պարզ շինականներ, պաշտօնականներ, իշխաններ և զօրավարներ: Թէպէտև բազմութիւն մը պարզ անհատներէ կը բաղկանայ, սակայն խորհրդաւոր վե՛ութեան մը սպաւորութիւնը կարտահոսէ որ, անբաղգատելիօրէն գերազանց քան զայն, այսպէս և աստիճանաւորն:

### 3. ՏԱՐԵՐՑ ԵՒ ԿԵՆԱՅ ԱՅԼԱՅԼՈՒՔԻՒՆՆԵՐԸ

Թէ տիեզերաց մեծութեան և թէ ի նմա լցեալ տարերց մասնկայ փոքրկութեան անհուն ծայրերումիչ և մեր ըմբռնումի սահմանն ինչ աստիճանի ալ որ լինի, հեռի ենք և յուսահատ նոցա հասու լինելէ, այլ սակայն փոփոխաբար տարերց և կենաց փոխադարձական այլայլութեամբն, պատեհութեան մաս և բաժին ունինք նոցա միահամուռին հազորդակիցն լինելու: Այս փոխադարձութիւնք՝ լրիւ գոյացութեանց անհուն չլիցայ մը կը կազմեն ծագ նուազականէն ց'բացարձակ առաւելագոյնն երկարեալ ի դէմս թէ՛ տարերց և թէ՛ կենաց: Մեր դիտակցութեան սահմանին սակ ընկած գոյացութիւնք՝ ի նուազականս՝ տարերքներ և

յառաւելական կեանքեր ներկայացնելով ըստ մերում նախասահմանութեան՝ ըմբռնումի ծանօթութիւններ կը հայթայթեն: Երբ երկաթ և կիր՝ մեր ըմբռնումի կարողութեան տեսակէտով նուազական տարերք համարենք, ի նոցանէ բաղկացեալ շինուածք մը, զորօրինակ, տուն մը՝ աննիւթ կեանք մ'է, արտահոսում մ'է կամ ճառագայթում մը: Փոխադարձաբար երբ ըմբռնումիս քաղաքի վրայ տանիւք, տունը կեանք լինելէ կը դադրի և տարբարակ գերը կստանձնէ, և այսպէս ամենայն ինչ, ընդ միշտ ի մասունս տարերց դերն և ի յամբողջս կենաց աննիւթ ճառագայթումն կը ներկայեն:

### 4. ՈՐԱԿՔ ԿԵՆԱՅ

Տարբարական տեսակէտով միահամուռ տիեզերքը ըստ մեր ըմբռման երեք դասակարգի կը բաժնենք. դրական զգայական և իմացական, որք ըստ իւրեանց բնութեան կեանքը աննիւթաշար կարտահոսեն կը ճառագայթեն: Մարդ սոյն երեքըյն տարերց իսկ ենթալիբն գոլով ի սոցանէ երեք տեսակ՝ զօրութիւններ յանձին իւրում կը բղխէ, և նոքօք հաշորդակից կըլլայ մայր տիեզերաց ամբողջութեանն որով և ժառանգորդ:

### 5. ՊԱՐԶ ԿԵԱՆՔԵՐ

Որեւէ կեանք զինքը արտաբղխող տարերց որակին և քանակին հետ ուղիղ կը համեմատի և ըստ այնմ կը կոչուի պարզ կամ բաշարբեալ կեանք: Երբ բազմութիւն, ժողովուրդ կամ ազգ կըսենք, թէպէտև անհատ մարդիկներէ կը բաղկանան, սակայն ներգործութեամբ կը դադրին անհատական կեանք լինելէ:

### 6. ԲԱՂԱԴՐԵԱԼ ԿԵԱՆՔ

Տարեբց կուտակում բարդ կամ բաշտղբեալ կեանքեր կ'արտաբլխեն, ըստ համեմատութեան տարեբց քանակին և որակին: Սոյն կուտակում տեղի կուեննայ խեբովին այն ամէն մասնայատկութիւններով միասին որ անհատ տարեբքը իւր նախատանձանական վիճակովն կը մարմնացնէ. այս միանամուռ ամբողջութեանը կեանքը արտանուսկու ճառագայթելու մեքենական գործողութեանց մէջ՝ շամանդաղային վրէպումներ իսկ տեղի չեն ունենար, և մշանջենուորող տիեզերաց մէջ կեանքի իսկութիւններ միայն կարտաղբեն:

### 7. ԿԵՆԱՅ ԴԷՄՔԵՐ

Կեանքը աննիւթ գտլով՝ որեւէ տարերքէ մը կարելի է այլազան կեանքեր արտաբլխել տալ, նոցա տարեբց՝ այլազան փոփոխականութեամբն: Միեւնոյն անձէ՝ կրնան այլազան կեանքեր շառաւիղել՝ արտաբլխել տարեբց անձնատրութեանց հանդամանքներն փոխելով: Պարզ անհատ մը, կամ տարերք մը, կրնայ ճառագայթել թէ պարզ անհատ մը, թէ բանիբուն ուսուցիչ մը, թէ ակնածու դատաւոր մը, թէ մարդասէր իշխան մը և կամ ամենի բռնաւոր մը: Արտաբլխեալ կեանքեր ըստ ամենայնիւ ուղիղ կը համեմատին զիրենք արտաբլխող տարեբց հանդամանքին հետ:

### 8. ԿԵՆԱՅ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆԸ

Կեանքը ի յախտենից ինքնագոյ և անսկիզբն է, և այս բացարձակօրէն ճշմարիտ է. զի այլապէս ըմբլու-

նելու հնարաւորութիւնը չունինք: Այս բացարձակ ճշմարտութեանը տարեւր՝ ակնեբեւ՝ վիպյութիւններով կը պարտաւորինք ընդունիլ թէ, կենաց ինքնագոյութեան նախապատճառը՝ առյաւէտ, մաքերու մտակելի կախումներէ գեր ի վեր գոյով՝ յարտփոփոխ եղելութեանց առիթներ կրնծայէ, և որոշ արարչութեանց անհուն խարխիւր կը կառուցանէ, այսպէս մշտակենդան տիեզերքը՝ ի լոյս ի յայտ բերելու սքանչելագործութիւնը կիրակացնէ: Արարչութեան սքանչելագործութիւնը այնու սկզբամբ տեղի կուեննայ՝ որ նախանամ գորութիւն մը՝ ինքնարեբութեան ձգողականութեամբը աքզէն իսկ՝ յառաջ քան զյախտենես նախատանձանութեամբ կաղապարեալ արարածային տրուադձեր ի շինութիւն ի գոյութիւն կը բերէ:

Տիեզերական կենաց այս ինքնարեբող նախաինամական գործողութիւնները այնպիսի անաչառ՝ անցելի և անաչլայլ գոկնքներով տեղի կուեննան որ էութեան և անէութեան՝ գոյութեան և անհետումի՝ յարտուութեան կորտականութեան ճակատագրային ամենայազի գորութեամբ մը նախբազարծուած, տիեզերաց գոյութիւնը՝ զիպուածաղարա հրէշամեութենէ կարի վերծ, յախտենատե ուղղափառ վիճակի մը յանգամ են: Գոյութեանց մշանջենատրականութեան այս պայմաններ խարխիւած են այնպիսի բանաւոր կարգաղբութեան մը վրայ յորմէ շառաւիղին ամենայն ճառագայթմն գլխութեան՝ և որով ծնունդ տան արարչագործական տիեզերացէն անտեսագիտութեան:

### 9. ԿԵՆԱՅ ԿԱՏԱՐԵԼՈՒԹԻՒՆԸ

Կենաց նախապատճառ գորութիւնը՝ անկախօրէն յանդադարումն միշտ ի գործն է՝ իւրով բացարձակ կատարելութեամբն զէսի առիթն ձգելու համար այն

ամէն արարածներն որք յաւիտենորէն ի շինութեան՝ իւրեանց ենթակայ նախաստանային կաղապարներովն : Բացի նախադատման անեղ կեանքէն, ամենայն արարուածային կեանքեր՝ ժամանակին խարոխին վերայ ծագում առած ի ճանապարհ կը դրուին : Այս ճանապարհն այն մեծ արածնան է որ նախախնամութիւնը անտեսագիտական տարբալաղբիչ մեծ աւազանին խառնարանէն կենաց հոսանքը ընդ ամենայն ծագած տիեզերաց ի յուղղի կը դնէ՝ ընդ միշտ դէպի առինքն՝ դէպի զարգացում դէպի կատարելութիւն ձգելով : Տիեզերական անհուն շարժայելութիւնք՝ այս ուղղին այս յառաջդիմութիւն միայն կը վկայեն՝ սամանազծեալ անյեղի օրինօք :

**10. ԱՍՏԻՃԱՆ ԿԱՏԱՐԵԼՈՒԹԵԱՆ**

Կեանքը՝ իւր յառաջդիմութեան շաւղին մէջ բազմազան փոխակերպութեանց ենթակրութիւնը նախաստանն ուած ունի ֓ Փոփոխակերպաւորմանց առիթները այն միջավայրերն են ուր կեանքը կը կերտուի, և նախախնամական ձգող զօրութեան հետ միացեալ այլազանութեան դրոշմ մը կը տպաւորեն ի նաւ Այլազանութիւններ՝ բազմազրիմի ձևերու տակ յառաջդիմութեան կատարելութեան սանդուխներ կը յօրինեն, որով կեանքը օտարձան առ աստիճան դէպի բարձրներն կը ձգտի 3 Յառաջդիմութեան այս առիթրայ փոխակերպութեան այնպիսի հանգրուաններ ունի, ուր կենաց անտեսութիւնները հիմնական փոփոխութիւններ կրելով ոտու մնկերով իսկ յառաջանալու մեծամեծ պատենութիւններ կը շնորհուի : Կենաց շնորհարաշխութեան մեծ կայանը անդ է՝ ուր նա բնագրի ազդեցութեան՝ վայրի անիմատ բնութեան որդեգրութեանէն առնուելով՝ որոշակի անօրէնութիւն

ներով գերշնութեան շնորհաց շրջանակին կը յանձնուի, որով կեանքը բանականութեան տիեզերայալթ զօրութիւնը զգենդով իւր ընթացից ղեկը ինքն իսկ կը ստանձնէ : Արդէն ծրագրուած ուղեւորութիւններ են որ անշաղար ակզի կունենան կեանքի արպարեղէն մէջ :

**11. ՈՒՂՂԱՓԱՌ ԳՆԱՅՔ ԿԵՆԱՑ**

Կենաց հանդէպ իւր նախածագէն սկսեալ անհուն ճանապարհներ կը բացուին, և որոց ամէնքը կը ձգտին դէպի կատարելութիւն, նուազ կամ առաւել անվրիպելութեամբ : Կեանքը՝ տիեզերական ճակատագրային դրոշմ մը՝ այն անյեղի պայմանը՝ իւր ծագումէն սկսեալ իւր հետ կը կրէ՝ որ պարզօրէն ասելով՝ նախախնամողին ծրագրած անտեսագիտական օրինաց կամ համակերպելով յարատեւելու և կամ վրիպելով դէպի անէութեան քառսին մէջ թօթափելու անօրէնութիւն մը է, կարի մեքենաբար հաստատուած : Անհուն ազգի թուօք ի կեանս կոչուած արարածներէն սակաւթիւրնորեալներն են որ անվրէպ շաւղէ մը ձգուելով կատարելութեան սղոյն ծիրն ի վեր կը ճանապարհորդեն, և կը ժառանգեն այն փառքը՝ զորս նախախնամ անսկիզբ կեանքը, յառաջ քան ըզ յաւիտեանս ի վրկայութիւն իւր էութեան սամանած ունի : Աս ճանապարհ միակն է որ կը տանի ի կատարելութիւն, եւ այն իսկ է ուղղափառ շաւղին միայն յորմէ կեանքը կրնայ անվրէպ ընթանայ, եւ անդք քան զայն առաւել կամ նուազ վրիպանօք կորստական են, եւ հեռի են կենաց արտօնեալ ճանապարհը լինելէ :



### 12. ՌԻՂՂԱՓԱՌ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ ԿԵՆԱՑ

Կեանքը երբ բնազդի առաջնորդութեամբ բանա-  
կանութեան բարձրագոյն կայանին կը հասնի, զարգաց-  
մանց պայմաններ մեծապէս կը փոխուին, գիտութեան  
ուրուագծային ծշրեր բանական հաղորդութեան հանդէպ  
կը պատկերանան. սոյն գերագոյն հաղորդական զօրու-  
թեամբ՝ նոր ուստի արարածը՝ լքանելով բնութեան  
կոչը առաջնորդութիւնը՝ ինքնագիտակ շաւիղներ կը  
ծրադրէ, նոցա՝ բնութեան զօրութիւններն յանձին իւ-  
պատակեցնելով, փութապիսեղ կը յառաջանայ այն  
ճախքէն ոչր ելիցը հանդէպ ունին բացաւի երկնից զրու-  
ներն, առ որ նախասահմանեալ է մասնել որդեգիրն  
բանալիանութեան, որով և մշակ փառանգն անմահ  
կեցութեան, ի մէջ բազմազգի արարածոց կարտակա-  
նայ:

### 13. ՍԱՀՄԱՆՈՒՄՆ ՌԻՂՂԱՓԱՌ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ

Աւանդական պատմութիւնը չի զօրեր լիովին պատ-  
կերել մարդկութեան անցքը բնազդի կայանէն դէ զի  
նոր ուստի՝ բանականութեան հանգրուանն. այլ սակայն  
կրօնքն ուսումնասիրութիւնը կրնայ մեծ լոյս ձգել  
ներկայ մարդուն իսկ հայեացքն հանդէպ, և նախա-  
պատմական խորարժատ ճշմարտութիւններու հասնիլ  
կեանքն պայմաններու ուղղափառագոյնը վկայելով  
բառ այնձ կեցութեան անտեսութիւններն սահմանաշ-  
րելու համար: Համբ բնութիւնը հանդէպ բանական ա-  
րարածոց մթերեալ զօրութիւն մ'է անեղ Արարչէն  
պարզաւեալ, և որեւէ բան չի պսիսիր՝ որեւէ արդե-

լանք չը լինիր նմա յրապէս տիրելու և ի սոցա մեծա-  
մեծ կեցութեանց արամադրելու համար, և մէ նախա-  
խնամութենէ կարգեալ ուղղափառ անտեսութեան իրա-  
տակօրէն կենաց ուղղին ընթացօրի: Անցեալը քաջ  
պատեհութիւններ բնձեւում է այս ուղղին յայտնելով  
ճշմարիտ գլխութեան մեթոտը երկնելու և սոցապայ  
մարդկութեան կտակելու համար: Յայտնութիւն, գի-  
տութիւն, մեթոտ, կրօնք միւսնոյն հոմանիշ բառերն  
են որ ամենքն ալ կենաց ճշգրիտ անտեսութիւնը վը-  
կայելու սպասարկութիւնը ունին սոյլ մարդոյն, և  
անգիտութեան տարբերութիւններ են որ սոցա արաւ-  
յայտած նշանակութեանց միջեւ խտիր կը գրուին, որով  
զայթակրութիւններ անպակաս լինելով՝ յառաջգիծու-  
թեան յաղաղման տախթներ կալլան:

### 14. ՌԻՍԱՆՈՂՈՒԹԵԱՆ ՄԵԹՈՏՆԵՐ

Գիտութիւնը զօրութեանց գտնձ մ'է նախախնամ  
Արարչին անկապոյս մթերանոցին մէջ, որուն սահ-  
մաններն յանձնու կը տարածուին: Ամե այն արա-  
րածք այս անսպառելի շտեմարանին ժառանգորդներ  
են և պայմանաւոր սահմաններով հաղորդակից են նոյն  
զօրութեանց անուն տկին, որով կը ստանան իւրեանց  
մշանջնահոս անունըր: Իւրաքանչիւր արարած իւր  
գտնուած աստիճանին համաձայն կտտանայ իր կենտու-  
պահ պարէնն անձամբ անձին արասայտելով այն գի-  
տակցութիւնը որուն միջոցաւ ունի ստացումն իւր պա-  
րէնն: Ըստ մեր բմբունելու կարողութեան արդի կա-  
տարելութեան՝ ստացումի այս միջոցներ՝ թէ և ամէն-  
քըն ալ միւսնոյն գիտութեան մեթոտով սակայն բառ  
ստախճանի արարածոց՝ համբօրէն կամ մեքենարար  
սոցաութեամբ կամ բնազդօրէն գիտակցութեամբ  
կամ բանականօրէն տեղի կուսնանան: Մարդ արդի կեցու-

թեան բարձունքին մէջ, արդէն իսկ կոչում ստանալնամ է որ սոյն երեքեան հաղորդականութեան իսկ գիտակից և բանացի մեթոտով ինքնավարելով, ուղղափառը որդեգրէ և զրկանք չը կրէ այն մեծամեծ պարզեւումներէն, որ բնդ արամաղբութեան իւրում բանական զօրութեան՝ տրուած ունի: Այլապէս ասելով, նախախնամ Արարիչը առ ինքն ձգած հաղորդականական լեզու մը հաստատած ունի իւր և արարածոց միջև, որով ամենեքեան անխտիր յայտնութեան ուսանողներն են ի գիտութիւն իւրեանց կեցութեան:

## 15. ԲԱՆԱԿԱՆ ԿԵՆԱՑ ԿԱՅԱՆԸ

Մարդ՝ երբ բանականութեան սեմէն ներս մտնողատ, քաջ յայտնուեցաւ որ բոլորովին տարբեր մշտալայրերու մէջ կը գտնուի, այլևս կեցութեան հին պայմաններ նորին չեն պատշաճիր, և հարկ անհրաժեշտ է արդէն իսկ այս նոր կենաց համար նախասահմանեալ անտեսութեան սեղի տալ փոխելով սպրելու կերպերը: Բանական հաղորդականութիւնը, այսինքն տրամաբանութիւնը, չարին ներգործութենէն զերծ անմեղ հոգեւոյ մը մէջ չէ այլ ինչ, բայց եթէ բառբառն լեզու մը բնդ նախախնամ Արարչին, որով մարդ քաջ պատենութիւն կունենայ ուղղափառօրէն յայտնել այն ամէն անտեսութիւններ, որք սոյն սրբազան կայանին ենթակայ արարածոց համար անհրաժեշտ են առ ի կեցութիւն և յառաջդիմութիւն ի զարգացումն: Կեցութեան այս կայուն բնազդին և գիպուածին քմահաճոյքներէն զերծ այլևս վայրի շարժութեանց և հաճոյից ձգտումներուն հանդէպ խուլ, միմիայն բարւոյն և զիղջեցիկին նկատմամբ գիտակից կեանքով սպրելու նախասահմանութեամբ պարսպուած միջավայրն է, որ

կեանքի մէն մի քայլ բանացի օրինօք սեղի ունենալու պայմանն կը տիրապետէ: Այս կայանի Աստուածախօս լեզուն անցելոյն անյիշատակ ժամանակաց մէջ՝ ի ձեռն սրբազան հոգիներու, քաջ պատենութեամբ յայտնեց մարդոյն այն ամէն պատգամներն զորս երկինք արդէն իսկ նախասահմանած էր զբախտի նորընծայ մարդու համար որ բանականութեան հոգին ժառանգելու կոչուածը ունեցած էր: Այլապէս օրինաց և կրօնից պաշտօնական կեանքը սկիզբ առաւ սահմանադրուի, նոր անտեսութիւններ հիմնուի նոր ուխտեր հաստատուի նոր օրէնքներ հրատարակուի, մարդոյն լրիւ լրիւ կենցաղը բարենպասակ գիտակցութեամբ մը վարելու, զիպուածին և բազդին բնաւ սեղ չը ձգելու համար, որպէս զի մարդ զօրէ երկնային անմահութեան զոնէն մտնողտոնել, որուն կոչնականը լինելը քաջ յայտնուած է ինքեան:

## 16. ԿԵՆՍԱԿԱՆ ԿՏԱԿՆԵՐ

Երբ համադիմի վկայութիւններով կը հաստատուի թէ մարդ կեանքի ներկայ բարձրութեանը մէջ խիստ անօրատն է գիպուածին և քմաց սեղի տալ, և չ'որդեգրուի այնպիսի բանացի կեցութեան մը նախախնամութիւնը իւր համար ծրագրուած լինի, կեցութիւն մը որով իւր տարրական կազմին մէջ մթերուած բարեքառակ ուրժանիքներ ունին, աճիլ, զարգանալ և պարգեւել գոհունակութեան այն պտուղը զոր երջանկութիւն կոչած են: Կրօնքը, սրբազան մեծ հոգիներու քանաւոր յայտնութիւնները, նախասահմանութեան քաղուած ուղղափառագոյն ճշմարտութիւնները, անյիշատակ ժամանակներէ ի վեր իւր սմբապատ և խորհրդաւոր պարիպանքուն, սաճարներուն և եկեղեցի-

ն'բուն մէջ պահած պահպանած և կտակած ունի բա-  
նական մարդոյն առ ի պաշարերութիւնն այն մեծամեծ  
կեանքը, որ իրաւունք ժառանգած է տիրել երկնից  
երջանկութեան միակ միջավայրին:

### 17. ԵՐՋԱՆԻԿ ԿԵԱՆՔ

Կեանքը, տարրական բունէ մը ցոլարձակ, գ'նակ-  
ցութեան ճառագայթում մ'է, որ նախասահմանութիւն  
ու'նի լրիւ անձրպեաներն հաղորդակցութեան շառախղ-  
ներ արձակել: Գիտակցութեան լուսարձակ այս հաղոր-  
դութիւն, իւր անեղ ծագողին բնութեանը համաձայն,  
պայծառ իմացումի և անայլայլ լուսաւորումի նախա-  
սահմանութիւնը ունի Արարչին համաձայնաձայն փառացր  
անձնայլ հանդիսատեսը լինելու երանութեանը համար,  
այլ թէ աշխարհի կենցաղոյ խաթարեալ վիճակ, առիթ  
եղած է վայելքի այս հաղորդութիւն, ցաւատանջ  
խոովքներով դառնացներ: Հեռի է սակայն կեանքի  
նախասահմանութեան աշխարհի տատաղանաց որակովն  
մրայն եզրել և երջանկութեան սահմանին անմատոյց  
մնալ:

Արարիչը՝ իւրով իմացականութեամբ չազեալ ա-  
բարած կեանքը, քաջ պատեհութիւններով իւր անձուն  
հնարութեան միեկրանոցին բանալին եզոզ բանակա-  
նութեամբ օժտելով, պարզեւ ընծայած է երջանկու-  
թեան երանաւէտ գիտակցութեանէն զերծ որեւէ ցաւա-  
տանջ խոովք'երէ: Ի վայելումն, որ զերազոյն մըր-  
ցանակն է ուղղափառ անտեսագիտական կենցաղոյ:  
Արդի կենցաղ՝ ուղղին է այն մեծ հանդերձեալին, առ  
որ դիմէ բանական արարածը՝ իւր Արարիչ ծագողին  
թելադրիչ առաջնորդութեամբ, ուր ունի ժառանգել  
կենցաղն անանց երջանկութեան:

### 18. ԵՐԱՆԱԻ ԵՏ ՇԱՐԺՈՒԹԻՒՆՔ

Երջանկութեան ծիլ արձանս կորիզը՝ խաղաղու-  
թեան զգացումով շրջանակեալ, անխառն գ'նակցութեան  
անդատանին մէջ կը մշակուի: Այս անդատան՝ գե-  
տին մ'է ունակութեանց՝ որ կենտամուզ շարժութեանց  
մարմնացմամբը գոյացեալ է բնշ արապետութեամբ  
կենաց միակ իշխանին՝ կամացը: Կենտական շարժու-  
թիւնք բորբոքումներ են՝ զգացումներու այն խառնու-  
րամ միջնորդարին մէջ, որոց խառցմամբն ունակու-  
թիւններ կազմելով՝ նկարագիրներ յօրինելով՝ կենաց  
սպրկակերպեր կը սահմանադրեն՝ ըստ որակին իւր-  
եանց և որով կը վճռեն բնաւորութեանց ճակա-  
տագիրն: Որակումնն այս բնաւորութեանէն է որ  
կեանքը ունի արտահոսել: Արտահոսմանց ամէն որակ  
նախասահմանական չեն սակայն, և յաւէտ հրէշային  
արտադրութիւնք, դատապարտեալք անհետացման:

5707-57 / 104-2015

Նախախնամութիւնը՝ խղճի արտադրութեան տակ  
դրած է շարժութեանց այնպիսի որակութիւնք, որք  
նախասահմանորէն ուղղափառ են, և լիտպէս ունին  
գիտակցութեան այն յանկուցիչ հանգամանքը որք ա-  
նանց են և բարի և կեանքի բարորութեան հանդեր-  
ձը՝ չարեաց մտից արգելիչ ցանցը կը յօրինեն:

### 19. ԿԱՄՔԸ

Կամքը անմասն է շարժական ո եւ զգացումներէ,  
այլ ստակ ոյժ մը՝ զօրութիւն մ'է, գործադիր իշխան մը  
կենաց բազմադիմի շարժութիւնները վարող: Կեանքը՝  
կազմագիտական այնպիսի հիտաքանչ մեքենականու-  
թիւն մը ունի որ, մարդ չառ զիւրաւ կրնայ իւր ներ-



քին աշխարհի արտաքինին էետի համանմանութիւնը  
տեսնել և ուշիւ նոցա զուգակշիւքը քնել: Տիեզերք՝ միա-  
պետական է թէ իւր լրութեամբն և թէ ծայրագոյն մաս-  
նիկներովն: Մարդ մասնիկ գոյութիւն մ'է տիեզերա-  
կան. ենթակայ նորա միապետական վարչութեան որ  
իւր գերիշխանն ունի, որ է կամքը:

### 20. Բ Ա Ր Ի Ն

Մեծաւ հաւանականութեամբ պարզ տարերքն առ-  
յաւէտ անմասջելի անմատոյց է մեզ: Տիեզերաց մէջ  
ինչ տարերքներ որ մեր առնչութեան, մեր հազորդու-  
թեան տակ կիցան՝ նոցա միահամուռը՝ որոշ նախասահ-  
մանեալ յատկութեամբ մը, բնութեամբ մը, զօրու-  
թեամբ մը և այլ բազմապիսի որակութեամբ մը  
անտեսագործեալ բարդ կազմութիւններ են կազմալուծ-  
ման փոփոխականութեան նուազ կամ առաւել այլայ-  
լու մներու ենթակայ: Տիեզերաց լրութեանը այս բարդ  
գոյութիւններէ կը բաղկանայ թէ՛ ի դրականա թէ՛ յզգա-  
յականս և թէ՛ յիմացականս, և առ յաւէտ անմատոյցի է  
մեզ այն ծայրագոյն մասնիկը որ այլ ևս պարզ և ան-  
կցորդ լինի: Շինութեան կամ բաղկացութեան այս ա-  
րարչութիւն կամ արարողութիւն, արդէն իսկ սրտեալ  
անհուն ազգի սահմանաւորումներով միութիւններ՝ բարդ գոյացու-  
թիւններ կը կազմեն սրով մեծազօր արդիւնքներ ճա-  
ռագայթով՝ հզօր կեանքեր արասոտող արարածներ  
իգոյ կը բերեն: Միաւորման այս զօրութիւն՝ որուն ճը-  
գողականութիւն բտուեցաւ՝ միահամուռ հայեացքով յա-  
մենայն աստիճանի իւրում միեւնոյն գերն կատարող մըջ-  
նորդներ են՝ այլ թէ մեր ըմբռնումի սահմաններով բա-

մանումներ կը մտածուին և այնպէս կը կոչուին, ինչպէս  
իդրականս կամ իմարմնականս յարակցութիւն և յիմա-  
ցականս կամ ինդիււորս բարութիւն: Գոյացութեան այս  
արարողութիւնը՝ կարէ անողնք նախասահմանութեան  
մը համարելը զուէր անյրաժեշտ պայմանաւ տեղի կու-  
նենաւ, և հակառակ պարագային դատարարաւորեալ են  
կազմալուծը: Այն գոյութիւն՝ որ նախասահմանազր-  
ուած է զկայ լինել յարատեւել, ուղղափառ տակով՝  
անշր քան զայն, եղեալներ իղէպ է տպականացուներ  
անհետանալիներ անուանել:

### 21. Ս Է Ր Ը

Սէրը բարեւոյն անընդմըջ սկիան ծնունդն է որ ամե-  
նայն արարածոց խորիմը՝ ամենայն գոյութեանց մայ-  
րը՝ ամենայն երկանց խանձարուրը կը հանդիսանայ և  
բովանդակ եղեալք յիւրում ջերմատարած միջնորոտին  
մէջ իւրում խնամածու ծոցին մէջ կը մշտապահէ: Սի-  
րոյ զօրութիւնը՝ որ գիտակցութեանէ կ'արտաշերի, սեւէ  
մըջոցի սահմանով մը կը պարփալի և նոյն մըջավայրի  
հորշոյնին տակ մըայն կը ներգործէ, և անշր քան  
զայն կ'ընդհակառակի իսկ: Այս իսկ է սիրոյ սկզբնա-  
կան բնախօտութիւնը առանց որ և է բացառութեան որ,  
իւր միջավայրին յատուկ շինութեան զօրութիւնը կ'ար-  
տարդիւն՝ միակ ճակատազէրը տիեզերաշինութեան: Այլ  
սակայն սէրը՝ ըստ նախասահմանութեան արարչագոր-  
ծական օրինաց երկու սրտ տեսակի՝ ուղղափառի և մո-  
լարի կը վերածուի: Ուղղափառ սէրը այն է, որ իւր շի-  
նութիւնը Արարչին նախախնամ անսեսութեան համա-  
ձայն տեղի կուենայ և զերծ անհետացման կորստական  
վիճակէ, մշանջկնական յարատեւութեան զարգացու-

յառաջ չ'ըմտեթեամբ կը հասնէ այն հան լերձեալին որով  
ունի զօրել անմահութիւնը երկնելու ընդմիջումիակ բա-  
նին առաջնորդութեամբն : Իսկ մտար սէբը այն է  
որ իւր բնութեան ներգործութիւն բաժանեալ ա-  
մէն միջավայրն չի զօրելը պատկանելի՝ բայց միայն իւր  
սահմանին պատկանեալ մըջավայրին միայն : Մտար սի-  
բոյ մըջավայրը արդարութիւն չի կրնար մտա գործել  
կրք միահամառ տիեզերաց հաւար սո՛ մահադբուած  
ուղղափառ անտեսութեան չի համազատատիաներ :

Յաճախ հակասական են « եւ » ի մը միայն պատ-  
կան շինութեան մը սէբը « մեք » ի մը « եւ բողբոս-  
մամբ », « գերբոստանի » մը պատկանեալը « ժողո-  
վրբբոստանի » շինութեան մը հետ , և այսպէս մինչ  
ց'բողբոստանի : Մտար սիբոյ ներգործութիւնը իւր մը-  
ջավայրին մէջ միայն կը զօրէ շինել , և անշք քան զայն  
առ յառէս անհետացման զատապարտուած է :

## 22. ԱՌԱՔԻՆՈՒԹԻՒՆԸ

Կենաց միտակա իշխանը , կամքը՝ կը հարկադրէ  
ենթական բարոյն յարաւեական օրհնութիւնը մշակե-  
լու հետաւալ որ , բարին ընձեռնելով ծնունդ կը սոր-  
ուի սիրոյ ներգործիչ գորութեան , և սիրոյ հօր ճառա-  
գայթումներէն կ'արտաբերին այն գորութիւններն՝ որք  
ուղղափառ անտեսութեան որդեգիր բանական արարածը  
մը չորքը ամուր պարիսպներ կը յօրինեն՝ հանգոյ՛  
գրախոսին , թէ չարին մտաքը խափանելով մահու-  
տապականութեան զերծ կացուցանելու և թէ նորնծոյ  
մարդը՝ միակ իւր ուղղափառ բանին հետեւելով օտա-  
րոտի՝ որ և է սայթաքող թելադրութիւններէն պահելու

պահպանելու համար : Առաքինութիւնը որ սրտաբղ-  
խումն է սիրոյ , բազմազիմը ճիւղերով կը մարմնացնէ  
այն մարդը՝ որ յառաջ քան զյաւիտեանս ուրուագըծ-  
ուած տիպարն է նախախնամութեան , զոր մարդկու-  
թեան նորաստեղծ ուխտը սահմանագծեց , և Աստուա-  
ծորդին գործնականապէս պատկերացուց իսպաս մար-  
դուն ի հաղորդութիւն զբառ ի նա գոյափոխելու հա-  
մար : Գոյափոխութեան բնութեանութիւնը՝ կրօնքը , իւր  
ծայր լրութեամբը սահմանադրած ունի , և մարդոյն այն  
միայն կը մնայ , չարէն զերծ պահելով մշակել իւր անտի-  
ական կամքը , զիմում ընել բարոյն շնորհաց ազբի-  
րին , որով զգե՛նուլ սիրոյ յաղթական զբանը , մարմնա-  
ցնել յանձն առաքինական նկարագիրը , և գոյափոխել  
ինա զոր՝ Արարիչը յառաջ քան զյաւիտեանս նախա-  
սահմանած ունի վասն ժառանգութեան մերում երկ-  
րին , և որ մարդկատարելութեան արդի պատեհութիւն-  
ներն առաւել քան զառաւել մշակելով հանդերձեալ է  
հասնիլ բնութեան լիովին տիրելու աստիճանին՝ մի-  
միայն հետեւելով իւրում բնական առաջնորդութեան :

## 23. ԵՐԱՆԳ ԱՌԱՔԻՆՈՒԹԵԱՆՑ

Ի մի հայեցակէտ՝ առաքինութիւնը ըստ ինքեան  
բաժանումներ չու՛ի , այլ պարզօրէն կազմագիտական  
գորութիւն մ'է մարմնոյ շարժութիւններուն հպատակե-  
լու համար : Միկնոյնութեան են որ , թէ՛ գերագոյն զի-  
տաւորութիւն մը ի գործ մշտն զիւցազնի մը աննկուն  
կամքը կը վարեն և թէ անզուսպ քմայքի մը անզա-  
սաստ աւերածութեանց արարքը ի չարժ կը դնեն :

Կենսական միկնոյնութեան են որ՝ յանձին  
բանականին չի՛ ութեան , և յանձին մոլորելոյն՝  
աւերածութեան մ'լումներն կը վարեն , հան-

գոյն ելեքարոյն միեւնոյն ու մէն որ ի ձեռն իւ մաստուն կազմածի մը՝ օգտաչափ ծառայութիւններ և անշնամատ շանթի մը՝ աւերածութիւններ ի դէպ կը բերէ : Բանաւոր առաջնորդութեան որդեգիր անձնաւորութեանը մէջ՝ կենտականութիւնը ի շարժ բերող սոյն գորութեանց միահամուռին՝ առաքինութիւն ասելով, բոս պէտպիսութեան նպատակաց այլազան կոչումներով ի շարս մերում ըմբռնան կը դասաւորեն, սրով սրտ սահմաններով կ'արձանագրուին : Աւելն ժողովուրդն ազ կամ առաւել ուղղափառութեամբ սահմանաւորումը կանոններ կ'աւանդէ և բոս այնմ կը յանձնարարէ իւրայինքն ի գոյափոխութիւն առ այն, գլխաւոր սկիզբանց մէջ մեծապէս հասնածայն : Պիտի ջանանք փորձել համաօտիւ արտայայտել այն կոչումներն՝ զորս մեր եկեղեցին յայտնութեան ինքնազարթ հեղինակութեամբ սահմանելով կը հաղորդէ իւրայնոյր՝ ի գոյափոխութիւն :

**24. ԲԱՆԱԻՈՐ ՇԻՆՈՒԹԻՒՆՔ ԿԵՆԱՑ**

Տիեզերական լրութիւնը հարցաքննելով սա որոշ եզրակացութեան կը հասնի ոք թէ Արարչական բովանդակ երևոյթներ երրորդութեան մը անհրաժեշտ ներկայութեամբ կ'ուրուագծին, երրորդութեան մը խարսխոյն վրայ կը գոյանան, և երրորդութեան մը համերաշխ խնամքովն կը յարստենեն կեալ : Այս իսկ է տիեզերական գոյութեան ա՛ռայլաց և անողոք ճակատագիրը, և անդր քան զայն, շամանդաղի մը գոյութիւնը իսկ անխոստովանելի : Երրորդութեան զերագոյն խորհրդովն՝ անտեսագիտական այնպիսի ճշմարտութիւններ ի յայտ եկած են, որ այսօրի մարդը՝ գիտական ակնյայտնի վը-

կայութիւններով սպացոյցներ ՚ի ձեռին, քաջ պատճառներ ունի զբապէս հաստատու որ, իւր իսկ անձը ուղած ձեւովն գոյափոխելու մեծ պոտենտութիւններ ունի զուտ գիտական և անմոլոր բնախօսութեամբ : Իձեռս մեր է փոփոխականութեան անտեսագիտական հնարքներով վերածնիլ և շինել այնպիսի անձնաւորութիւններ որք նմանութիւն բերեն նախատամանականին և նարաւոր միջոցներով՝ անձնաւորեն և հազմին զայն, կենաց ախպար մը, զոր Երրորդութիւնը ուրուագծած է արդէն : Մարդ այնու մեծ է՝ և հզօր պաշտօնեաց կարգուած է ի դասո հոգեզէն արարչութեանց, որ բովանդակ տիեզերքն ի ձեռին ունող Ամենակալ Երրորդութեան իմացական հոգեւին տարերքովն մասնակցած ունի, որով տաճար հանդիսացած է ամենայաղթ բանակաւորութեան ծնունդին, հաղորդ և ընկալուչ սասպանակ նըմա, և որով ունի ըզխել ճառագայթել յայն հզօր և զերագանց կեանք որ զերթիւր բոս ամենայնի քան զվայրի և անխմատ բնութիւնն, և անպարման իշխանն նմա : Աւեմհոթեան մրցանակը հաստատեալ գրութեամբ է հանդէպ մարդոյն ի ժառանգութիւն, այլ սակայն ոչ այնպիսի անձնաւորութեամբ, որ բազմադիմի մեղաց ժահրովն բանախան ջգալուծութեամբ վարակուած այլ այնպիսի անձնաւորութեամբ որ, բանիւ և զօրութեամբ ուսճացեալ՝ բնականաց իշխանի տիրոտն իրաւամբ ստացած ունենայ ի նախախնամութեւն :

**25. ԶՐԱՆ ԿԵՆԱՑ**

Առաքինութիւնը՝ զբական զօրութեանց բունին վրայ վերազարդեալ զերբ՝ ական զօրութիւններ են

որք բացարձակէն բղխելով կը շնորհուն թանական ա-  
բարածոց՝ ըստ հաւատարմական կենցաղոցն, անտիա-  
կան՝ կամ նախատանտանական անտեսագիտութեան :

Գերբնական զօրութիւնք հեղինակութիւններ են,  
և թուաբանական կամ մաթեմատիքական հաշիւներու  
չեն հպատակիր, և ոչ իսկ տրիստրով կը փոխարին-  
ուին, այլ յաւէա կը շնորհուն ձրիապէս այնոցիկ որք  
ընդունարան հանդիսանալու պայմանաւորեալ անտե-  
սագիտութեան կը համակերպին : Երկու կէս ճարտա-  
բապետ լրման մը չեն զօրեր արժել և ոչ իսկ յիտուն  
զործաւոր մշակ՝ մի հեղինակաւոր ճարտարագէտ :

Մարդկային կեանքը իւր շրջապատելոց հետ յա-  
րաժամ ի հազորութեան է : Մարդ իւր շրջապատելու-  
ներուն հետ հազորակցելու համար նախախնամութիւ-  
նէն հաստատեալ անտէական դռներ ունի՝ ըստ կամի  
փակելու և բանալու՝ այսինչը ընդունելու կամ այնին-  
չին դէմ իւր ընդունելութեան դռներն փակելու հա-  
մար : Մարդս՝ կամ թէ աշխարհ՝ դեռ ևս վեցերորդ ա-  
բարչագործութեան ժամանակամրջոցին մէջն է, դեռ  
հանգստեան շրջանին մուտ չէ գտած, և այսպէս աշ-  
խարհ՝ դեռ ի շինութեան է, կամ ըստ փրկագործական  
տեսակէտի ասելով, դեռ ի նորոգութեան է, և այս-  
պէս աշխարհի միջավայր լի՝ է բարեօք և չարեօք ծու-  
վացեալ : Մարդ՝ սոյն երկգունակ որակաց բաղմաղիմի  
խառնակութեանց մէջ՝ դեռ ևս վեցերորդեայ արար-  
չութեանց ենթակաց մը գոլով, ի նախախնամութենէ  
պարտագացութեան կոչումներ ունի, իւր դռները բա-  
նալ այնոցիկ որք բարի են, և գոցել հանդէպ անոնց  
որք չար են և մահաբոյր : Իմացական հազորակցու-  
թեան դռներ ըստ բանաւոր անտեսագիտութեան գոցելու  
և բանալու չարութիւնք, զօրութեան մի այնպիսի ե-  
րանդի կը վերաբերին որք իդէվէ բանաւոր բանագա-

տութեան կոչել՝ որ հոմանիչ է զոնոգութեան կամ զու-  
հաբերութեան : Կամաւոր կրաւորականութիւն մը՝ կամ  
կրելութիւն մը անոր համար կ'ըսուի, որ դեռ ևս նորա-  
պատուաստ բանականութեամբ մարմին մարդը՝ իւր ան-  
տիական ճգտումներու հակամէտ, մեծաւ կը դժուարի  
տեղի տալ այնպիսի հազորակցութեանց՝ որ իմացա-  
կան կենաց սնունդ կը հայթայթեն, և գոցել այնպիս-  
եաց դէմ որ արդէն մարմին մարդը՝ լրապէս ընդ տը-  
բաժաղութեամբ բնազդին՝ մարմնաւոր հանոյքներու  
սովորած են : Հրաժարիլ մեկէն և տեղի տալ միւսին,  
նոր իմն անտեսութեան պահանջմունքներ, ըստ համե-  
մատութեան զոնոգութեան՝ կրելութեան՝ համակեր-  
պութեան՝ կրաւոր զօրութիւններու կը կարօտին, որով  
կեանքը հանգոյն զրահի պահպանուի և յարատեւէ  
անսայթաք ի զարգացութիւն իւր :

26. Խ Ա Չ Ը

Խաչին նշանակութիւնը՝ կրաւորականութեան մը  
համակերպութեան մը իմաստը ունի, որուն աստիճա-  
նը՝ աշենագարդ հակակրութեան պէս թեթև զգաց-  
մունքէ մը՝ մինչև ց'մահու անձնագործութեան կենազը-  
րու յանձնառութիւնը կ'իմացուի, յորս ցաւք և տա-  
ւապանք՝ պարզէն ց'ժայրագոյնս կը դատաւորին :

Խաչի կրաւորականութիւն՝ բանաւոր անտեսագի-  
տութեամբ արդէն իսկ յառաջ քան զյաւիտեանս ի-  
նախախնամութենէ հաստատեալ, այնպիսի հարքներ  
և միջոցներ են, որով ենթական քաջ պատենութիւն  
կունենայ ճողոպրիլ չարին խափանումներէն՝ և յարա-  
տեւել յայնմ՝ որուն ելքն միայն է անմահութեան երկ-

նային գուռը: Տնտեսագիտական այս հնարք՝ կարի  
բախտասկան լինելու քաջ համոզումը կունենայ  
մարդ, երբ միանգամ ընդ միշտ կարող լինի հաստատ  
թե՛, բարին չէ այլ ինչ բայց եթէ մշտնջեննորականու  
թեան սերմանիք մը կորիզ մը կամ անայլայլ զօրու  
թիւն մը անմահութեամբ օժտեալ, իսկ չարն առ  
յաւէտ կորստականութեամբ՝ դատապարտեալ մը,  
վերսուսի անձնուձ մը, սխալանաց սրբազրութիւն  
մը: Յախտնականն անկերք՝ իւր լրութեամբն,  
քաջ վկայ մը է, որ նախասամանօրէն կայան մը  
միայն է ուղղափառ արարածոց, իւր սարօքն և զերծ  
որն է հրէշածին գոյացութեանց անբարեկամութիւնն:

Սոյն նախասամանութիւնը՝ արարչապատեալ ծա  
կան մտունսն մէջ՝ արդէն իսկ անձանագրում ունի,  
և սրուն փրկարար զօրութեամբն միայն, նար է բանա  
ւոր կենաց աշխարհի բազմազիւսի չարիքներէն ճոզու  
պրելով անսայթաք հասանիլ անդ՝ զոր Սրբաբիշք ծրբա  
զբած ունի:

## 27. Խ Ա Ջ Ի Ն Բ Ն Ա Ի Օ Ս Ո Ւ Թ Ի Ի Ն Ը

Սաշը գիտակից համակերպութեան մը նպատակաւ  
կրաւորականութեան մը և բանտօր խորութի մը  
ներքին ժոյժն է որ անխաբ և մեկին արամբարնու  
թեամբ, նախախնամութեան դած ուղոյն ուխտաւոր  
բանական արարածն համար, կարի կենսական՝ կարի  
փրկարար՝ խոչրէ և խութերէ ազատարար, աշխարհի  
աշխարհից կայանի մրակ պահպանակը, պահպան  
հրէշտակը և միակ օպաւենը կը հանդիսանայ:

Անմուսլ արամբարնութեամբ՝ զիւրաւ կը համոզուի

մարդ թե՛ ժամանակի մրակ և մրակ պատահանովն է որ  
սիւզերական ամէն էութիւնը և գոյութիւնը ի տես ի  
հանդէս ի նախորդութեան կուգան և այլով կերպիւ այ  
լով իւրը բնաւ երբէք: Ի պահտայ ժամանակին ան  
դէն իսկ ամէն ինչ ան կալ: Նախասամանութիւնը ժա  
մանակին խորօտոյն վրայ կը կերակը կը յօրինէ բովան  
դակ արարածներն իտու և համբ, զգայնիկ և իմացու  
կան անխոտար և կատարեալ և զամենայնն: Ժամանակի  
համախոյրից եթերին մէջն է որ նախածագ չաւանդա  
դէն սխալով մընչ սոսկութիւնը երկնագնակը իտես, ի  
չարժ, ի հանդէն գան: Նախախնամն Բանն Ատուած՝  
ժամանակի անսիւղը անըր վեակն մէջն է որ բովանդակ  
կենաց ճշնն ու կորիզը ցանած է յարարութիւն իկտա  
բելութիւն: Գոյութեան ծիւրքակ հոգն՝ հանդայն  
մօր մը՝ ժամանակը մրայն է: Բանաւոր անտեսու  
թիւնը՝ ժամանակին խոր բլբաւորականութեան խորու  
թիւններէն է որ իւր ճշմարտութիւններն կը յայտնէ, և  
հնարապետական բովանդակ ուրուագներ իսպառ իւր  
որդերին կը կոչէ նախախնամական մեծաշնոձ ծրա  
գրեր անխաբան իգրտն հանկու համար: Առանց ժա  
մանակը չաւանդարծելու կարելի չէ չաւանդարծել կենս  
քը, յասանգիտութեան չափերն ծրագրել, և նոցա  
եկքը ազատիւ հանդերձն: Այսօրի Բարդուն կատարե  
լութիւնը անըմբռնիկ ժամանակի մը անցելոյն արդիւն  
քն արտաղբութիւնն է, որ ի դէպ է փոքր յախտնու  
կանութիւնները համարոյն: Եւ ներկայ մարդոյն հան  
դերձեալն առանց ուրուագծի առանց ծրագրի չէ, ար  
դէն իսկ նախասամանութիւնը սամանագրած է և ընդ  
հակուրութեամբ իւրում իմանալար՝ առայնորդած ի  
ծայրագոյնս հասցնելու համար: Մեր բժշկանութիւնը գիտակ  
ցութեան այսօրի կարողութիւնը իսկ քաջ կ'իմանայ թե՛  
կարի արամբարից կարի վտանգաւոր մեծապայքի մը մէջ

է որ ճանապարհորդելով ենք և փորձանաւոր բազմա-  
 դիմի ձգողութիւնք՝ հակառակորդներ են մեր յա-  
 ստալքիմութեան. նախանձու չարին արուեստակու-  
 թեանն բլխած յամենայնի խափան և արգելանք  
 հանդէպ բարւոյն, որ խորիսխ գետինն միայն է գո-  
 յութեան: Բանականութեան որդեգիր մարդը՝ այսպիսի  
 միջավայրի մը մէջ, բնաւ պատեհութիւն մը կարելի չ'է  
 ունենալ իւր կեցութեան թելը պահելու, եթէ նախա-  
 ինամութեանն՝ յաստի քան զյառիտեանս հաստատեալ,  
 չարին մանու գատապարտութեան և բարւոյն անման  
 կեցութեան դատաստաններն չ'ըլլային: Այս իսկ փրկա-  
 բար դատաստանին խոր'բզաւորութեանն է որ բանա-  
 կան անտեսութիւնը՝ յօգուտ իւր որդեգրաց յարասե-  
 ւութեան, Խաչի և համակերպումի մըջոցին կ'ապաւի'ի,  
 ժամանակին համաժախիչ՝ համասպառ՝ անցքէն անցնելով՝  
 բարւոյ վերադարձումըն չարին անհետացումին ա-  
 բարողութեան նախաինամական յաղթ անօրէնութեան  
 սեղի տալով: Բանական կամ նոյն է ստել՝ մարդկայն  
 կեանքի՝ թէ իւր համայն լրութեանը և անհատական  
 մասնիկ հատուածին և թէ կեանքի ամենամանրամաս-  
 նութեան կենսական արարողութեանց մէջ՝ Խաչի խորա-  
 խորհուրդ յաղթական դերն է որ կոչում ունի ենթա-  
 կայ ուղևորը հասցնել անսոյթագ այն կայանին ուր  
 ունի ժառանգել անմահութեան պատկը և կեալ ան-  
 վախճան ի փառս իւրում բանին ծագողին:

28. Հ Ե Ձ Ո Ւ Թ Ի Ի Ն

Եկեղեցին՝ Խաչի կամաւոր և գիտակից համակեր-  
 պութիւնը եօթը գլխաւոր երանդներու բաժնելով կ'ա-

ւանդէ իւր որդեգրելոց իրանանգութիւն որք իւրա-  
 քանչիւրն որդեգիր կենաց բարօրութեանը կը ծառա-  
 յին նախատանանեալ առանձնայատուկ զօրութեամբ  
 մը: Հեղութիւնը՝ առաքինական այն շարժութիւնն է,  
 որ կամաւոր և գիտակից առաջադրութեամբ խոնար-  
 հուժեան անխմատ ուժը ի շան կեանքի անտեսու-  
 թեան՝ կը գործածուի, որով բանական արարածը քաջ  
 պատեհութիւններ կ'ստեղծէ ի փոխարէն հեղասան հա-  
 մակերպութեան, հաղորդութիւն հաստատել արեգեքա-  
 լից այնպիսի իրաց և իրողութեանց հետ որք իւր լի-  
 ուլի զարգացման և աճելութեանը ճարակ կը հայթայ-  
 թեն, առանց որոյ շատ աւիթներ կը պակսին կենաց  
 և նա կը մտանուի կեղիացեալ ժառանգազուրկ վիճակի  
 մը, տրամադիր անսուալութեան:

29. Խ Ո Ն Ա Ր Հ Ո Ւ Թ Ի Ի Ն

Խոնարհութիւնը ըստ ինքեան անխմատ ուժ մը է  
 մա'թիմաթիքական հաճեմատութեամբ որ քանակի և  
 ժամանակի հետ մշտեալ ամենայաղթ զօրութիւններ  
 կը կազմեն և պատուանդան կ'առնեն մեծաղբորդ ու-  
 ժերն իսկ: Ինչ դեր որ ունի լծակի յեցակէտը ծանրու-  
 թեան օրէնքն մէջ, նոյնը ունի խոնարհութիւնը բա-  
 րոյական շարժութեանց միջավայրին մէջ, ընդդիմակալ  
 զօրութիւններ ժամանակին և խափանարկու զօրու-  
 թեան համեմատական հեղուկ խարսխի մը վրայ: Խո-  
 նարհութեան զօրութիւնը՝ յամենայն պարագայս թէ գեա  
 և զօրութիւն ըլլալէ չի դադր'ը, սակայն ապահովու-  
 թիւն չ'երաշխեք յօգուտ ենթակայի մը ծառայելու, և  
 միշտ կ'սլ վառ'գուտը իւր իսկ ենթակրին, երբ հե-

դաժեան բանաւոր և գիտալից անօրէնութեամբ  
 մը ուղղափառօրէն իկիր չ'աւսուիր: Զիկայ չարին  
 քահանայօրէն իղէպ և կամ կրայոյզ և վայրի ուժ  
 մը ոք կարել լինը խնամարին գեանոյն վրայ խո-  
 նարին խարսխին վրայ տեղի չը՛սալ և խոչ և խա-  
 վան լինելէ չը գաղբիլ: Հնարին չէ բանական կե-  
 նաց՝ սաւանց ասն յաղթ զօրութեան՝ ի բունն բե-  
 բել այն շքանդ որ, իւր ուղևորութեանը կը ծը-  
 բազբէ, և հանել ա՛ղ ուր իւր մեծամեծ՝ հանրեմ-  
 եալի:

### 30. ԵՐԿԱՅՆԱՄՏՈՒԹԻՒՆ

Բանական հոգին՝ իբն հաշորչուած ամէն ի-  
 բեր ամէն խնդիրներ ներքին զատատանէ մը  
 կ'անցնէ և բոտ այն՝ կ'ընդունի նոցա ներգոր-  
 ծութիւններն: Մեր ներքին թէ ատուելալան և թէ  
 նուազական՝ կամ թէ այլապէս ասելով թէ ուղ-  
 զափառ բանացի և թէ մուրաւն վայրենի շար-  
 ժութիւնը ընդ միշտ ևնթակայ են հաշորչուած ի-  
 բաց ներգործութիւններ կրելով՝ բոտ զատոտաւ-  
 նի հոգւոյն ի գրգռն ի շարժ գաղու, և այնպէս  
 ևնթակիր անձը զբախանապէս ի գործ մղելու նուազ  
 կամ ատուել շահեկանութեամբ: Վայրի բը-  
 նաւորութեանց բունին վրայ արմատաստեալ բանա-  
 կան հոգին պէտքը և կարօտը ունի՝ ընդերկար  
 մարդամը, զօրել այնպէս իմն արամաբանելու որ,  
 հետեւութիւնը լինի միմիայն կենաց յառաջդիմու-  
 թեան և զարգացումին շահուն համաձայն ի շարժու-  
 թիւն գալ և հեռի մնալ որեւէ վայրի և մոլորուն կը-

բայոյզ ներգործութիւններէ: Առանց բանաւորի՝  
 մարմնն մարդէն՝ ժառանգութիւն ունինք ամէն  
 ինչ ի խնդիր վրիժուց նկատի առնուլ և ամէն հա-  
 զօրչութեանց հանդէպ ի շարժ ի բարոք ելեալ մի-  
 միայն կրից գոնացումի տեսակէտով՝ գտանով, և  
 բանացիութեան կենսական ճշմարիտ շահերն ան-  
 տեսելով: Այլ սակայն նոր ուխտի անասութեան  
 ուխտաւոր հոգին մէկ կողմ թողելով անցելոյն  
 մարմնաւոր վայրի տեսակէաներն, հազորդեալ ի-  
 բերն և իրազութիւններն այնպիսի բարձրաբեմ հա-  
 յեցակէտով կը գտէ որք միմիայն բարւոյն և բանա-  
 ցիին նկատու մեկն կը թելադրեն, և ևնթակայ  
 կեանքը չեն թողուր անասութեան շահուն և վը-  
 նասին նժարը վրիպելէ, և այնպէս ընդերկար  
 մարդանքով ունին ծիրակ՝ նաւաւի՝ քինովսնդ-  
 բութեան հոգին և ամէն ինչրոց հանդէպ պա-  
 զարեամբ անորոքք երկայնամիտ լինելու զօրել,  
 որ երանութեան և թեթևաբանի սիւք մ'է հոգ-  
 մահարեալ անյոյզ և վճիտ արամաբանութեամբ:

Առանց երկայնամտութեան՝ յուզեալ գտանին  
 պարզապէս հիւանդութիւն մը է հոգեւոր, և կա-  
 բոտ ազոքիմութեան ելուժումը:

### 31. ՀԱՄԲԵՐՈՒԹԻՒՆ

Համբերութիւնը՝ երկայնամտութեան պիտու կը  
 տարբերի որ սա վերանա շարիքի մը հանդէպ ան-  
 վրդով և անխռով գանտելու յօժարութիւնը ու-  
 նենալով կամովին տեղի կուտայ՝ թէպէտե առանց  
 կենսական շահու և վնասու հաշիւն անտեսելու,

իսկ նա՝ երկայնամտութիւնը դեռ ևս անժամանակ  
չարեաց ցոյցերու հանդէպ է՝ որ իւր ներքին յոյ-  
զերն բանացի մտածումներով իզուսպ բերել մի-  
այն ունի՝ սուանց ցաւի և Եեզութեան դիմա-  
գրաւելու։ Ուղղափառ բանը՝ արածնեալ չէ ի նա-  
խասանմանութենէ շեղում թելադրել որ և է վերանա-  
չարեաց չեզոքացման համար, երբ նաստիանեանական  
հնարչութեանց ցանկին մէջ չիկայ միջոց մը խու-  
ստփողականէ, անկէց ազատ մնալու և միանգա-  
մայն բանական կենաց անլուսնոց յառաջացումը,  
եթէ ըլլայ դա պարտաւորիչ յարբեցումն մինչ իսկ  
մահու բաժակի։ Զի աշխարհի վազանցիկ կենցա-  
ղոյ մէջ իմացեալ մահը չէ այլ ինչ բայց եթէ  
ընդ երկար ճանապարհորդութեան մը սնտեսագի-  
տական մի հանգրուանը այսպէս կամ այնպէս ան-  
խուստիելին՝ ըստ նաստիանեան արարչութեան։

### 32. ԱՐԻՈՒԹԻՒՆ

Երբ բանականութիւնը՝ անձնայլ արամաքանու-  
թեամբ ներքին համոզումներ կը գոյացնէ կենսա-  
կան որևէ պաշտպանողական գործողութեան մը  
անհրաժեշտ լինելու առթիւ, կեանքը նախաձնու-  
մութեան հրաշայի հեռատեսութեամբն այնպիսի պա-  
հետո՛յ թագստեայ ուժեր մթերած ունի, որք և-  
թէ ծայրագոյն շարժութիւններով ի հանդէս, ի գործ  
մղուին, անակնկալօրէն կը բազմապատկեն հը-  
ղորութիւնն դիմադրութեան՝ հանդէպ հակառակու-  
սական մահաբոյր սպանուելոց, և այսպէս կը փր-  
կեն բանական կենաց յարտանուութիւնն չարէն ի

դէպ եկած խղութի վտանգներէն, որ յաճախակի են  
աշխարհի կենցաղոյ մէջ։ Կենսական ներքին պա-  
հետոյ զօրութեանց լրութիւնը՝ ի պահու վտանգի  
սուանց շուարձան ի գործ ի շարժ կոչելու շար-  
ժութեանց արիութիւնն կ'ըսուի, զորս նախաձնու-  
մութիւնը ըստ տարրութեանը են խալայից պար-  
զեւած ունի մէն մը անհատի ի պահպանութիւն  
բանական կենաց։ Ի մէջ այլոց արիութիւնն ալ  
զարգացման և նուազումը ենթակայ է ի ձեռն ուղ-  
ղափառ անտեսութեան և ի մոլորին։ Կեանքի  
չատ մը անհատական նախասանմանութիւններ՝ զան-  
գիտելով յինքեանս մթերեալ թագստեայ գերա-  
զանց զօրութեանը՝ մոլորուն անտեսութեամբ խա-  
վանելով զայնս կ'ապրին այնպիսի կեանք մը որ  
հեռի է բանականութեան լրիւ զարգացումը և  
բաշխաւորիչ։ Արիութեան շարժութեան զերն՝ կեան-  
քի սուղարէզին մէջ հաւասար օրէն կը տարա-  
ծի թէ բնական և թէ իմացական ոլորտին վե-  
րև։ Կեանքը զուցէ առաւելապէս բարոյական կեն-  
ցաղոյ մէջ կը կարօտի արիութեան զօրաւորին  
քան թէ բնականին։ Ունակացեալ որ և է մոլու-  
թեանց դէմ մարանչիլ և յաղթական ելլալ յա-  
ճախ աւելի դժուար է քան բնական սրբէ դի-  
մադրաւումներու և զոհողութեանց։

### 33. ՈՂԶԱԽՈՇՈՒԹԻՒՆ

Բանական կենաց՝ իւր նախասանմանութեամ-  
բն զարգացուն յառաջդիմութեանը հանդէպ՝ եր-  
կու կերպ թշնամութիւններ կա, սոքա կը կոչուին  
արտագին և ներքին, որք չարէն յառաջ կու գան

և ունին խափանել զնա, և առաւել կամ նուազ կատումներով մասնել զնա ի նուազումն և ի կորուստ: Արտաքինը վայրի այն ուժն է որ առանց բանացութեան, մի միայն ի գոհացումն նա՞ խանձու զեին, հանդէպ բարոյն և գեղեցկին ի գործ կը դբուի, իսկ ներքինն՝ ունակութեանց այն ուժն է որ կեանքի մէջ՝ հակառակուսական սովորութեանց շաւիղներով դարանամուս, հանդէպ բանականին, բռնադատ իշխան մը կը հանդիսանայ և կը տիրողեալէ կամաց բովանդակ զեկին, կենաց սնունդի և զարգացման հաղորդութիւններն զխաբուածարար կը վարէ, յոճախ հեռի, գոյզն ինչ բանացի կենսաշահ լինելէ: Այսպէս կեանքը ենթակայ կ'ըլլայ ներքին թշնամութեանց աւերածութեանց:

Ողջախոհութեան սուաքրութիւնը այն զօրութիւնն է որ, կը պատե՛ի՝ ունակութիւններն զեռեւս չը մոլորած, գոցել՝ կեանքի դռներն այնպիսի հաղորդութիւններու հանդէպ որք, չարէն կը մըղուին և յետ գամ քան զգամ մուս գործելոյ պատուհաս բռնաւորներ կը հանդիսանան կենաց ամենէն նուիրական անդաստանին մէջ, ուր կեանքը նախասահմանութիւն ունի անկաշկանդ մարզումներ ի գործ դնել իւր մեծամեծ կենցաղը զարգացնելու համար: Ողջախոհութեան զերն եւս թէ՛ բնական և թէ՛ իմացական կենաց հաղորդութիւններուն մէջ հաւասարապէս հեղինակութիւն ունի զայնա նախասահմանական չափաւորութեանէն չը չեղելու համար:

### 34. Ժ Ո Ւ Ժ Կ Ա Լ Ո Ւ Թ Ի Ի Ն

Կեանքը զարգացումի երկու ճանապարհ ունի

հաղորդութեանց. սնտեսական և հակասնտեսական կամ այլապէս ասելով, բնական և հակաբնական: Հակասնտեսակա՛ ներն կամ ա՛րբնականներն իսկովին հրաժարելի մերժելի հաղորդութիւններ են և յաւէտ ուղղակի կերպիւ վնասաբեր և կորստական կենաց, սակայն սնտեսականներն կամ բնականներն պատուիրեալ և արտօ՛նեալ հաղորդութիւններ ըլլալով հանգե՛ծ ըստ քանակին կրնայ այնպիսի չափազանցութեանց հասնիլ որ ենթական միշտ ի վտանգի կը լինի իւր կողմին նուազ կամ առաւել խանգարումին, վասնզի կենսական հաղորդութիւնք նախանամական այնպիսի կարգադրութեամբ մը սահմանուած են որ իւրաքանչիւր կեանք իւր սնունդէն ստացումին հանդէպ՝ յանձին հեշտանքի, մեքենական ձգողականութիւն մը մթերած ունի, և երբ բնական յազուրդներու անլուր, ձգողականութեան հաճոյքին սուաւել քան զառաւել տեղի կը տրուի, ենթական այլ եւս կը սկսի սնանիլ հեշտանալու համար քան թէ ապրելու: Ժուժկալութիւնը սուաքրութեան այն զօրութիւնն է որով կեանքը կը զօրէ իւր անհարկի հեշտանքներն խափանելով կեանքի հաղորդականութիւններն կատարել միշտ անսասագիտական չափաւորութիւններով:

### 35. Ն Ո Ւ Ա Ձ Ա Կ Ա Ն Կ Ա Մ Կ Ե Ն Ս Ա Ի Ե Ր

#### Շ Ա Ր Ժ Ո Ւ Թ Ի Ի Ն Բ

Երկրիս կենաց նախածագային ժամանակէն ց'ներկայ կատարելութեան միջոցը՝ որ միլիոնաւոր սա-

րիներ կ'ենթադրուի, եթէ սկիզբէն սկսեալ բանաւոր առաջնորդութեամբ մը նախատանձմանեալ սնտուսութեանց լեցուն կիրառութեամբն առաջնորդուէր, այնպէս որ յիւ խափանարկու չարիք'երէ՛ հակաւ կշիռ զօրութեամբ պահպանուէր, դժուար է երեւակայել թէ արդեօք որքա՞ն պիտի կարճընար այս անիմաստ անհուն անցեալը, և արդեօք որչափ առաջ կանխած պիտի լինէին բանական կենաց համար նախատանձմանեալ հանդերձեակներն որուն մեծութեանը հանդէպ նախադուշակ մարգարէք հիացական ակնածութիւններ կը զգենուն և զգլխեալ կը ձառեն ի լուր աշխարհի: Բանական կեանքը կը սուսայտի արհեստական այն չարիքներէն որք ընդդէմ ելանեն իւր գնացքին և յարստամ ընդ կրօննկա դարձուցանեն ի յետկոյս շաւղին՝ կամ առիթ լինին զկայ առնուլ: Այս հրէշածին չարիք կը ծրնանին նոյն իսկ յինքնէ բանական կենաց, որ հանգոյն ի գէմս բանացիին՝ մէնմի ճիւղող դեւեր կը հանդիսանան հանդէպ իւրեանց՝ ներքնապէս, և հանդէպ ընկերին՝ արտաքնապէս, հաւատարապէս մահաբոյր և խոչտանգիչ: Մարդ ինքն իսկ է իւր մահացութշնամի դեւն ներքնապէս իրեն և յարտաքուստ իւր ընկերին համար, անուր և մտացածին չարութեանց յարաճուն որոճացմամբն մարմնացնելով յանձին:

Եկեղեցին եօթն որակ ունակութիւններով կը սահմանէ զիւսաց այս լէգէօններն որք կը պատեհչն մուտ գործել ի մարդ և մարմին կազմել անդ ի մահ իւր անձին և ի խոչտանդումն իւր անզրահ և անպաշտպան ընկերին:

### 36. ՀՊԱՐՏՈՒԹԻՒՆ

Մարդոյն թէ՛ բնական և թէ՛ բարոյական բազանդակ շինութիւնը հաղորդականութեամբ այսինքն արտաքին ստացողութեամբ անդի կուսննայ: Առանց հաղորդականութեան՝ կեանքի վրայ շամանդաղ մը իսկ չ'ստեղծար: Մահը ուրիշ բան չ'է՛ բայց եթէ հաղորդութեանց դռներն խափանել: Մահացութեան պատճառներ են այն ամեն նկարագրիներ՝ սովորութիւններ՝ շարժութիւններ և կամ բնաւորութիւններ, որոնք առիթ կ'ըլլան մեր շինութեան դռներն գոցել, հաղորդականութիւններն խափանել և կեանքը ծիւրել անսուաղութենէ:

Հպարտութիւն բտում բնաւորութիւնը այնպիսի շարժութիւն մ'է որ, պատճառ կ'ըլլայ կեանքի Աստուածապարզ և յարաբերութեանց շատ մը դրաներն գոցել և անհաղորդականութեան մտանել զնա՝ որով ունի մնալ չեզոքացեալ վիճակի մը մէջ կզգիացեալ, և անհաղորդ այն հիասքանչ հրաշալիքներէ, զորս Արարիչը իւր շուրջը սուցուն կը հանդիսացնէ, ի յագուրդ մտուցումն իւրում բանական ձեռակերտին, ոյց անհրամեշտօրէն կը կարօտի իւր նախատանձմանեալ մեծամեծ անձնիքը երկնելու զարգացնելու համար: Այն ստորձան անսուաղութեան կը մտանուի ոք՝ ինչ ստորձանի որ հպարտութեան չարափառս դեէն կապեալ կաշկանդեալ կը մնայ: Վարկեաններ կը սահին օրեր կ'անցնին, ամիսներ կը հարովին տարւներ կը զիգուին, մանուկը կը մարդանայ, սակայն այս մահացութեան շարժութենէն սխառվարակ մարդը, կը մնայ այն նոյն մարմին վիճակի մէջ, որպէս թէ բանականութեան

հոգւոյն պատուաստի ծիլ արձակի սրահուն իսկ զիւ-  
 ւային շունչէն խորշակահար լինի, և իսպառ իստի-  
 բէ ջլատէ բարոյական լրիւ անձնաւորութիւնը: Հը-  
 պարար չարութեան մը ծնունդն է, և այս չարը ծա-  
 գում առած է ժառանգական այն վրայ մեղանչում-  
 ներէ, որ հաշորդականութեանը չեղումներով իմաս-  
 տակութիւններ մթերած, ենթական շնորհազուրկ  
 կացուցած է իրաց ճշմարիտ անցու գարծը ուղիղ  
 բանիւ նկատի առնելու կարողութեանն, որով հպար-  
 ար՝ երկիւզ մը իւրացուցած է յամենայն պարա-  
 գայս՝ ինքզինք, արժանեաց ստորտը համարելու:

Հպտրար՝ իւր այս երկնչած վիճակին չի մատ-  
 նրուելու յարժամ ձգամբ, յանգէտս կը խափանէ  
 աղետալի այն ամեն հաշորդականութիւն երն, որով  
 ունէր մեծախեծս աճիլ և զարգանալ և պաշա-  
 բերել ըստ իւրում նախատանձանութեան:

### 37. ՆԱԽԱՆՁՈՒԹԻՒՆ

Արդէն մահացու եօթն գլխեայ ճիւղ գեերն,  
 իբերածն հրէչներ են, միմիանց ծնունդ առողջ քլ-  
 միմիանս որդեգրող միմիանց գեաին և խարիսխ հան-  
 դիսացող, բիւրապիսի ձևի բազմադիմի կերպարանի  
 տակ ընդ մըշտ մարդոյն անխնայ պատուհասներ:  
 Նախանձը՝ այս մարդախոշոչ պատուհասը, ծնունդն  
 է այն իսկ հպարտութեան չարաթոյն գեին՝ որուն  
 ենթարկեալ մարդը, երբ անխնամ և անփոյթ կը մնայ  
 իւր այս չարածին չարութեան մասին, անտեսագիտա-  
 կան միջոցներով չի ջանար խափանել զնա աճելէ և զօ-  
 բանալէ, առիթ կուտայ թխտելու և ծնանելու զայն

իւր ա՛ռէրունջ և անպաշտպան մարմնոյն մէջ: Նա-  
 խանձու գեը երբ որե է մարմնոյ մէջ ծնունդ  
 տանելով բանասրի, և անդ անարգել զարգանա-  
 յով մարմնաւորի, այլ ևս անդէն իսկ է պատու-  
 հայի երկճիւղի մահաստատու շերտեր արձակել  
 մին հանդէպ իւր անձին՝ իսկ մբւսն հանդէպ իւր  
 չնիերին: Յարձակումի այս շերտեր այնպիսի մէ-  
 կըն և անվիճելի նպատակաւ կ'արձակուին, որ եր-  
 բէք խնայելու ճիւղ մը շիւղ մը իսկ չեն ունենար  
 այլ համակ մահացու սլաքներ՝ կը սուրան անխը-  
 նայ: Կարելի չէ յառուելապէս երևակայել մի այլ  
 չարչարանք՝ որ մարդ իւր ներքին նախանձու գի-  
 ւաց չարութեանէն կը զգայ: Կարելի չէ երևա-  
 կայել առուելատանջ դժոխք մը, քան նախանձու-  
 թեան չարութեամբ արհեստապէս յօրինեալ մը,  
 որուն շրջափակին մէջ՝ ենթական, անխոստովանելի  
 չարչարանք կը տառապի: Այսպիսի գեհնեական  
 անցուզարցից բոլորովին անդէտ անտեղեակ ընկեր  
 մը չունի իւր դէմը մի այնպիսի անողոք թշնա-  
 մի մը, քան զայն որ ընկերին նախանձութենէն ի  
 դէպ գայ: Մարդկութիւն արդէն իսկ բազմիցս  
 հանդերձած էր իւր անմահութեան մեծ կեանքը  
 երկնել, եթէ այս ճիւղ գեւը՝ նախանձութիւնը,  
 յանձին իւր ընկերին անխուստիելի պատուհասը չի  
 հանդիսանար: Այս չարաթոյն ժարը երբ զժպի  
 պատեհութեամբ և անզրահ կացութեամբ մարդոյն  
 մարմինը դրախտէն ներս կը մտնէ, և անտեսագի-  
 տական հարքներով դուրս վտարելու ջանքը սեղի  
 չունենար, այլևս նա իսպառ կ'ուրանայ իւր ան-  
 տիական տանդու՛մը, ոչ հայր գեաէ ոչ եղբայր, ոչ  
 մեծ զիտէ ոչ փոքր, նա զգլխեալ իւր ներքնա-  
 ճիւղը դեւին գալարումէն, կուրացեալ իւր գեհն-

նապաստ մտալէն, չունի երբեք արգելանք մը խնայելու այն սրածայր սլաքը զոր կ'արձակէ ի տապաստ իւր ընկերին :

### 38. ԲԱՐԿՈՒԹԻՒՆ

Հակառակասական կեցութեամբ խանդարեալ մարդը զգայնաւ ընդունալութեամբ մը կը զգեստաւորի, և անձմաստ նպատակներով կը սպասէ կենսական այն ուժը զորս նախանձամբութիւնը՝ իժամու վտանգաց, զբաժ է իմարդ, ինքնազոհական լինելու համար: Կենտականութեան համար թանկագին այս ուժը՝ կազմազրկական անտակէտով՝ ջղալին դրութեան արամազրկութեանցը սակ դրուած է, ի դէպ պահու, կեանքը պաշտպանելու համար, այլ սակայն մոլորուն անտեսող խտութեամբ ազրոյ մարդը յաճախազէպ՝ անտեղի զգայնասութեամբ՝ ծնունդ կ'ուսայ մի այնպիսի անիմաստ շարժութեան, որուն ելքը կը լինի յիմարութեամբ սողորուն անսաժէտութիւն մը, յամենայնի ջղագութիւր, յաճախակի բանագութիւն վարումն կենաց: Կեանքի ֆիզիկական կազմակերպութիւնը այնպիսի խորիմաստ վերաբերումներ ունին որ ներզաշն և խանդարուն վիճակներու արարք կըրնան սկզբամբ հակասեցանք լինիլ, ըստ տիրապետութեան վարիչ շարժութեանց: Միևնայն անձը կըրնայ ի պահու հանդարտ կացութեան՝ կարի բանագիտութեամբ վարել զկենտ, և ի պահու խտով կացութեան՝ կոյր զկուրացն մղել զնա ի գործս անյուրս յիմարականս: Մարդոյն սոցն բանագութիւն շարժութեանց՝ եկեղեցին, բարկութիւն անուանելով կա-

րի բանագիտութեամբ կը դատաւորէ զայն ի շարս մահացու մեղաց, որ առաւելագոյնս ևս է քան զայլս: Բարկութեան մահաշար ժանրը կր'իսալի կը մահացնէ՝ թէ առ անձն ինքնազոհ շարժութեամբ, թէ առ ընկերն բանագութիւն վայրագութեամբ: Մարդ և մարդկութիւն, չունին ստաւել քան զստաւել կործանիչ թշնամիք, քան զանբան խտովքն բարկութեան, որ կ'սժէ հաւատարագէն թէ զաննուան և թէ զնա՛ւորն ի գանալիժումն:

### 39. ԾՈՒԼՈՒԹԻՒՆ

Կեանքը շարժութեանց խորնորն վրայ միայն ունի գոցանալ, և անդր քան զայն անկեղծութիւնն է, մահն է: Բանին առաջնորդութեան ենթարկեալ կեանքը, աննստանձամբութիւն ու՛րի զայն վարել այն պիտի գործնէութեամբ, որով կենսագորգե շարժակնութիւնը՝ կարի բանագիտանտեսութեամբ, ունակութիւններու հաստատուելովն՝ զիւրյնեւել սպարութիւններ գտանայ, կենայ ճարտար՝ յարս՝ ճուն պարենաւորումը անպակաս անն'ու հաճար: Կարօտ է մարդ յարաշարժ վրձակի մը, թէ ի նոյր և թէ ի մարմն, իրեն հաճար նախաստանեալ կիցութեան կատարին համեկու համար, այս թէ ոչ կեանքը կ'իյնայ անսուալութեան ստոխձանին, որով և ի ճանաչարն մահու: Եկեղեցին՝ կենաց վարչութեան այս անձարտի վիճակին ենթարկալ շարժութեան ծալութիւն կ'անուանէ, և ի շարս մահացու մեղաց կը գտսէ, բարբովին մեղազրելի կամայականութեամբ մը, նախախնա հարգե թան-

կարժէք նախասահմանութիւն մը՝ եպերեղի անվութութեամբ: Եւ նամազիմը գոսացումը մասնուեւելուն համար:

### 40. ԱԳԱՆՈՒԹԻՒՆ

Նախախնամութիւնը՝ ինչպէս համատարած արարածներն՝ նոյնպէս և զմարդ ձգողականութեան համայնածիր շտառիդներով սլալուրած է որք համալայց ուղղութիւններով շարժութեան ազգակներ գոլով՝ որդեգրեալ կեանք մը իւր անդէն իսկ ծագմանն, առանձնացատուկ ձգողութիւնովին յանգէտս կ'առաջնորդեն զնա զէպը յայն՝ որուն սր պէտքը ունի առի ճարտկումն, առ ի կեցութիւն:

Ըստ կատարելութեան յընթացս կենաց շարժութեան՝ կամ կրից այս ազգակներ այն սասիճանի չեչտ մը կ'առնուն իներքս կենաց որ այլ ևս գիտակից վառարան մը կ'ստեղծեն պահանջումներու որով կեանքը՝ կեցութեան պարեններն կը մթերէ առ ի գոյութիւն: Ի մէջ այլոց՝ կենսական սոյն շարժութիւն ևս՝ որ նախախնամութեան հչացուցիչ նախատեսութիւններէն մին է, նախասահմանուեալ է՝ կարի ներդաշն վիճակաւ մշակել ի կեանս՝ և երբէկ չը չեղիլ ի ծայրահեղութիւն՝ կեանքի բիրտաղիմը կարի փափուկ մեքենական գործառնութեանց մէջ, հրէչածն վառարաններ գոյացընելով խաթարեչ շարժութիւններ չը ծնուցանելու համար: Ազահութիւնը՝ հրէչ շարժութիւն մը է այնպիսի ծայրահեղ վառարանէ մը ծնունդ առած, որ կարի ցնորական արամաբանութենէ կազմակերպեալ՝ կե-

նոց միւս լրացուցիչ մասունքն իրովն բերած գերած է այս ճիւղալ շարժութեան որ յաւէա կը բռնայնայ մըս այլ ամենայն շարժութիւնս ծիրել անտեսել և իւրովն միայն զբաղիլ, որով ծիրել ըզկեանս ի կորուստ անվրէպ: Իզուր կը ճբնին մարդոյն միւս այլևս կենսաշինական շարժութիւններն աճիլ և զարգանալ՝ երբ հեղ մը ազահութեան հրէչը գլուխ բարձրացուցած կը բռնանայ միայն իւր մարմին ևսին ի յագուրդ գործելու, և զայլս կարևորս անտեսելու: Առաւել քան զառաւել ուղտիտ սահման մ'է ազահութեան՝ շարել և զսա ի շարս մանացու մեղաց, որուն ենթական առանց վերապահութեան կարի սրամաղիր է զոնկ զանձն ի սէր միոյ միայնոյ բ'չից սատրտեաց անհամեմատ սպահճանաւ իւրիք և զընկերն առաց խղճի իւրիք շամանգաղային ազգեցութեան, այսքան խանդարուն ի բանացի դատուութենէ: « Ընար է մախոյ աեցանիլ ընդ ծակ ասղան, քան ազահին մսանիլ յարեալութիւնն վերնագաւառին բանականուրեան »

### 41. ՈՐԿՈՐԱՍՈՒԹԻՒՆ

Որորամուտութեան մեղքը կրկն տեսակետով մահացու է թէ ֆիզիքական կազմակերպութեան խանգարիչ հանգամանքով և թէ բարոյական շարժութեանց ներդաշնակութիւններն աղուալու սուրիչ ձգողութեամբ մը: Որկորամուտութիւնը այնպիսի ախտ մ'է որ ախ և գիշեր կը խառնէ մարդոյն հանգիստը առ ի սարքումն սպաստ որկորին, առ ոչինչ գրելով միւս այլ պէտք կենցաղոյ, գերեալ

ի նա կարի ս զուսպ ձգողութեամբ: Նորա հա-  
մար շատ անշմատ չարժութիւններ են միւս այլ  
կենսական բերձունքներն՝ որով կեանքը շահեկան  
նկարագիրներով կը զարգանայ: Նա միմիայն կը  
բարձր այն ստանդարտ շուրջ որ սրկորին քնաց  
ծխնչին վրայ կը դառնայ: Կ'ազնի նա այն հա-  
մարումներու վրայ որով կ'ուտեն և կ'ըմպեն միմի-  
այն սպիտակ համար, և չեն զիջանիր սպիտի մի-  
միայն սրկորին ճանկը գոհացնելու համար: Այս-  
պէս՝ ստորածէք չարժութիւն մը՝ որ կեանքը վայ-  
րենուոյն ստանձնին մէջ կարանտորելու որակու-  
թիւնը ունի, և կ'արգելու բանավարութեան ան-  
դաստաններուն մերձեցալ, հաստարարութիւն մահացու  
թշնամիներ են մարդուն, որք զողջեւ ուխտ կրն-  
քած են չարին՝ բանավարութեան հրաշալիքներն գո-  
հացնելու որք հանդերձեալք են նախաստանաբար  
անդի ունենալ:

### 42. ԲԻՋԱԽՈՂՈՒԹԻՒՆ

Բիջախտութիւնը առաւել ևս մահացու թրջ-  
եանի է մարդկային կենաց, որով մարտեաղներն յան-  
վրէսս կաշկանդեալներ են զգայական ձգողութեան  
վայրի ստանձնը մէջ գերեալ մնալու: Բանասու-  
րութիւնը ունի յառէս անդարգ մնալ այնպիսի  
մարմնայ մը մէջ՝ որուն բազինը միմիայն իսպաս  
ցանկութեան կոնգրամ ունի և այլ պաշտամունք  
զուտութեք կը մտտոցութիւն անդ որք կենաց բա-  
րոյսիան անտմին կը ծառայեն: Մարդոյն կազ-  
մագիտական զբաթիւնը թէ մարմնապէս և թէ հո-

զևորապէս՝ որք ընդ միշտ համերաշխ անտեսու-  
թեան մը հաստարարէն կենսական են, չ'ունի այն-  
պէս՝ աւերածող չարիք մը՝ որքան որ բիջախտ-  
նութեան յարածուփ մտայլը կը յարուցանէ: Մարդ  
պէս և զչչեր անդադար զբաղեալ մը է ի շի-  
նութիւն իւր հաւաքական շէնքին: Այս զբաղու-  
մը զազարում, անվրէպ զբիջութիւն մը է կազ-  
մութեան և զարգացումի վիճակին նկատմամբ: Ըզ-  
բաղին՝ գիտակցութեան հաշորդակցութեամբ՝ դա-  
ստանաններով մտային բանախօսել մենախօսել է,  
հաւատքը և համոզումի շէնքեր կառուցանել է ճը-  
մարիս գաղատաններու վրայ: Բիջախտը՝ իւր բա-  
տարածիք մտածմանց ձգողութեամբ արբշխ, կը գե-  
րէ զանձն յանդարար զբաղումս յզգայական չար-  
ժութեան, և դունուրեք թողու ժամանակ ի շի-  
նութիւն բանական կենցաղոյ որով ծիւրի մինչ ի  
կրուսս:

### 43. ԿԵՆՍԱԿԱՆ ԶԳՈՂՈՒԹԻՒՆ

Անէն ինչ կեանք է, և կեանքը իր ծայրա-  
պահ մասնկաւ մաշակի չ'է մեզ: Մեզի մատչելի  
արարած կեանքը միջանկեալ մը է, և երկու ծայ-  
րերը ճեպի են մեր գիտակցութեան հասողութեանէ:  
Մեզի հասանելի ծայր սարերքը բաղադրեալ կեան-  
քեր են՝ որեւէ ճարտարարուեստով զսոցնեալ և ա-  
բարչագործեալ: Չենք հասած ծայրի մը ուր ճար-  
տարարուեստը՝ բաղադրութիւնը՝ շինութիւնը՝ դա-  
դար առած լինի և միակ պարզ տարերքէ մը բազ-  
կացած լի՛ի: Անհունազգի ձեւախօսութիւններ են

որ թերևս միակ տարերքի մը գոյութենէն անհունազգի ներգործութիւններ կը ճառագայթեն և կը պարուրեն նիւթը՝ կեանքի հաղորդական ասիննանուրբ մթնոլորտովն : Ի մի բան որ կողմը դառնանք ինչ տեսակէտով գիտենք՝ ինչ աստիճանի նըզօր հաղորդակցութեամբ զինուի, շինուածքի մը՝ ճարտարապետական կերտուածքի մը, չափաբերական նրբին հաշիւներով գոյացած արարածներու մը հանգէպ է որ կը գտնուինք : Շինութեան սոյն ոճը ամենուրեքեայ հեղինակութեան մը անուշալի անտիփոխ անտխալ արտադրութիւնն է, որուն մէտակտականութիւնը ընդ ամենայն ծագս տիեզերաց կը պատմուի համադիմը գործնական օրինակներով իսկ : Հնար չ'է մտածել սկիզբ մը թէ, էր երբեմն որ տիեզերական այս վիճակը զեռ ևս տեղի չունէր. եւ հնար իսկ չ'է դարձեալ՝ առանց սկզբնութեան մը հանգստեան եղելութեանց անցեալին բարձունքն իվեր մաքըլցիլ, և մըտացնոր չը սարբալուծիլ : Անհասանելի այս անորոշութիւնք արգելք մը չեն սակայն մեզի՝ հասնիլ այն ճշմարտութեանց, որք բաձարձակօրէն մեր ուղղատես տընտեսութիւններն կարտայայտեն, և մասնանիչ լեզուաւ մը մեզի կը բարբաւին, և տիեզերաշինութեան այս համատարած ճարտարարուեստէն մեզի պատկանեալ գլուխներն օրն ի բուն ժամն ի բուն մեր ականջին կը կարդան : Այլապէս ասելով, բովանդակ տիեզերք կանխամտածութեամբ մը չափեալ ձեւեալ և ի չարժուծմս դրեալ մեքենականութեան գործարան մը է ուր կեանքը ինքնաշինութեամբ կ'արարագործուի : Ինքնաշինութեան այս արարուած նախախնամապարգև ձգողականութեամբ մը, մէն մը կենաց ուրոյն ուրոյն՝ կայանքներուն մէջ այսինքն միջա-

վայրին մէջ՝ մեքենաբար, ենթակայ կեանքին գլուխակցութեան սահմանէն դուրս ինքնաբերաբար տեղը կ'ունենայ : Բանական կեանքը սոյն ձգողականութեան իւր ինքնայատուկ լեզուաւն որոշ որոշ անուններ ունի տուած սոյն կենսական ձգողութեան աստիճանին կատարելութեանը համաձայն : Ինչպէս ի մեքենականս ասի ձգողութիւն կամ յարումն՝ յ'զգայական հեշտութիւն կամ ցանկացումն և յիմացական հաճոյք կամ սէր :

44. Հ Ա Ճ Ո Յ Ք

Թէպէտև հաճոյք բնելով միայն իմացականութեամբ կատարելագործեալ կենաց ձգողական զօրութիւնն իմանալ հարկէ, սակայն աննախապաշար տեսակէտով՝ իրէպ է, կեանքի ընդհանուր աստիճանուորութեանը մէջ իսկ կենսական ձգողականութիւնը հաճոյք անուամբ որակել, և աստիճաններն անուանելով որոշել, մեր մտադրած իմաստէն չը հեռանալու համար : Զի կեանքի ամէն աստիճանի մէջ՝ ձգողականութիւնը միևնոյն պաշտօնն ունի առաջնորդել նմա այն գործողութեան այն զբաղումին որով իւր շինութիւնը ունի ի գլուխ ելանել :

45. Դ Ր Ա Կ Ա Ն Հ Ա Ճ Ո Յ Ք Կ Ա Ս Յ Ա Ր Ո Ւ Մ Ն

Կեանքի՝ մեզի հասանելի նախաձագէն սկսեալ մինչ զգայական բարձրութեան հասած աստիճանին զբաղանքն կամ համբ անուանելով՝ սոցա կազմազիտա-

կան ինքնաշինութեանց ձգողականութեան՝ իրէպ է յարունն կամ յարողութիւն կոչել՝ որոց բազմադիմը խնամութիւններն բնագիտութիւնը կը ճառէ : Յարու զութեան և չը համակերպութեան անողոքելի անբու կըզբնական օրէնքներովն է բովանդակ համար բնութիւնը՝ յատորոտս զգայական տիեզերաց, ինքնաշինութեանը չի նի, կերտուի և բանաւոր արարչին ուրուագծերն կը յօրինէ կը մարմնացնէ :

### 46. ԶԳԱՅԱԿԱՆ ՀԱՃՈՅՔ ԿԱՍ

#### ՀԵՇՏՈՒԹԻՒՆ

Զգայական բարձունքներուն մէջ հասնող կեանքերն՝ այնպիսի կատարելագործեալ ձգողականութեանը մը կ'արարչագործուին որ, անդ կեանքը ինքնագիտութեան մը առանձնայատուկ կըզգիացումով մը առանջատ բաժանականութիւններու կը միտի և ինքնուրոյն ձգողականութեան մը սկզբնաւորութեան ծագում կուտայ : Կեանքը տակաւ այս աստիճանի կատարելութեանց մէջ, ինքնաշինութեան ձգողականութեանէն՝ իւր գանուած կայանքին բնութեան համաձայն ինքնուրոյն սեփականութիւն մը կը գրաւէ, որով կը կառուցանէ իւր շինութեան վաւարանն : Զգողականութեան այն աստիճանն՝ որ զգայական արարածները կ'առաջնորդէ իրէպ համարուած է հեշտութիւն անուանելով սահմանել այն գաղափարը ուրով իմացնել կուզուի :

### 47. ԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՃՈՅՔ ԿԱՍ

#### ԳԻՏՈՒԹԻՒՆ

Կենաց նախածագէն ց' կատարելագոյնը՝ մինչ բաւնականութեան լատայն անժառայ գաղտանակէտը, հաճոյքից ձգողականութիւնը՝ համահաստար կատարելութեամբ գաղթելից զարգացմամբ կը յառաջանայ, պարզ յարողութիւնը աճելով և նրբանայով գիտութեան սենջաղի հրապոյրին կը փոխակերպուի : Երբ կեանքը զգայական վայրի կայանէն տանուելով բանականութեան մըջովայրը կը փոխադրուի, տակաւ սկիզբ կ'առնուն հեշտութեան հաճոյքներն ի գուսոյ անկանել և իմացականին՝ գիտութեան բարձրաբերձ հաճոյքին տեղի տալ որ Աստուածայնոյն կը վերաբերի : Գիտնալու իղծը հասկընալու տենջը, յայտնութեան հաճոյքը անբաղգատելի հրապոյր մը ունի ձգողականութեան, որով բանական արարածը կը զօրէ զիւրաւ լքել, ու բանալ մարմնաւոր ստորայայ հաճոյքներն՝ հեշտութիւններն և անձնատար լինելի Աստուածայնոյն, որ վաւարանն է համայնագիտութեան :

### 48. ՈՒՂՂԱՓԱՌ ՀԱՃՈՅՔ

Նախածագային կեանքէն ց' բաժարձակն, գրական հոլային կենաց ստորտան իմացականին ց' գաղտանակէտն, սոյն անհուն աստիճանին ենթարկեալ տիեզերական լրիւ կեանքեր, իւրեանց առանձնայատուկ ձգողականութեանը հեշտութեանը և հաճոյքին ուրոյն ու-

րոյն ձգտումներն ունին և որով զօրութեամբ իւրեանց անտեսագիտական շարժութիւններն յաւիտեանապէս կը վարեն յանդադար, և արեգերաց անհունութեան բովանդակ միջավայրերը՝ կեանքի անմահութեան հաղորդութեամբն մշտակենդան վառ կը պահեն առ յաւէտ : Գոյանալու արբելու և գնտակցութեան մշտակեայ՝ հոգիներ էացնելու արարչագործական բովանդակ մղիչ զօրութիւններ՝ ևռաստիճան հաճոյից վառարաններէն ի բոբոք եկած, յաւիտեանապէս կը գեղազարդեն արեգերական անհուն աղջամուղջը, իմացական կենաց գոհար փայլակներովն, ի փառս միոյն միայնոյ համայնապատճառ բաձարձակին : Կենաց յաւիտեանական գոյութեան ինքնաստեղծ մեքենականութիւնը այնպիսի անողոք աստիճանաւորութեան բաշխումի մը ենթարկուած է, որ յառաջ քան զյաւիտեանս արդէն իսկ զամենայն նախասահմանօրէն սահմանադրուած՝ գոյութեան կամ կորստեան՝ ըլլալու կամ չ'ըլլալու՝ կենաց կամ մահու անողոք պայմաններովն պարուրուած՝ ի հանդէս եկած են, ամենակալ Արարչին յաւիտեանական փառքը իւրեանց էութեան և գոյութեան համարառբառ լեզուովն մինչ ի ծագս արեգերաց պատմելու համար :

**49. ՄՈԼԱՐ ՀԱՃՈՅՔ**

Կեանքը ստորէն ց' բարձրը ծագէ ի ծագ կատարելագործութեան ճանապարհով մը կը յառաջգիմէ, ընդ միշտ աստիճանական փոփոխակերպութեամբ, ինքնակայ ընդթով՝ կղզիացեալ որակով՝ պէսպիսութիւններ կուտակելով, անհունազգի բաժանականութեամբ : Յառաջգիմութեան այս ընթացքին մէջ՝ կեանքի անտեսա-

գիտական կեցութիւնը այնպէս իմն նախասահմանուած է, որ տառջճանական՝ յառաջգիմական՝ մէն մի կայք մէն մի կայան, իրեն յատուկ ձգողականութիւնը ունի առ ի ճարակումն և ի մշտնջենաւորումն նմա, ինչպէս ըստեցաւ : այլ սակայն կրնան անտեսագիտական այնպէսի պատճառներ իղէպ գալ, որ ենթակայ կենաց ներդաշն կեցութիւնը ստաւել կամ նուազ կերպիւխանգարուելով՝ ձգողական զօրութեան յառաջգիմութեան հանդէպ արգելքներ կը յարուցանեն, որով կեանքը կը դառապարտուի գկայ ստնուլ՝ և իւր նախասահմանեալ ընթացքէն խափանել : Իմացականութեան կայքին կայանին համող կեանքը՝ նախասահմանութիւն չ'ունի, ստորակայ կենաց ձգողականին՝ զգայական հաճոյքին շարժութեամբն ճարակ ստանալ, որ յաւէտ անդէպ է և կորստական, որով կեանքը ունի անվրէպ առաւել կամ նուազ կերպիւ ըստ աստիճանի մոլորութեանն՝ նուազիլ դէպի անշարժութիւն : Մոլար և անդէպ է ձգողականութեան այն հաճոյքը, որ ընդ երկար սովորութեան բռնադատով մը ստորակայ կենաց՝ ըզգայականէն ժառանգածգելով իմացականութեան սահմաններու մէջ ի կիր կ'առնուի : Նախասահմանութիւնը գերիվեր է ամէն կամէութիւններէ՝ ամեն բռնադատումներէ, և յաւէտ անողոք : Չիկայ անտեսագիտական որեւէ նարք մը որպէսզի իմացական կենաց բարձրաբերձ ոլորտից մէջ՝ լուսաւորութեան Աստուածգիտութեան՝ Արբութեան Արբոցին միջավայրը, իմացականութեան համակ միջնորոտին մէջ, զգայական մարմնոյ մոլի շարժութեանց ևս տեղի սալ և չը մթագնել զայն, չը նուազիլ և ի ծիւրութիւն չը մատնել զայն :

### 50. ԱՆԱՆՅ ԿԱՄ ՇԱՆԴԵՐՁԵԱԼ ԿԵԱՆՔ

Էշ երբեմն որ մեր բնակավայր երկիր, յետ բազում յեղաշրջական փոխորկայից զարույց, անեղատաստ հրէշներով լի էր, և անհարին՝ տկարագոսնից կեայ: Այլ սակայն նախախնամութիւնը՝ անդէն իսկ ի ծագելն կենտականաց, ունէր սերմանած բնականութեան շամանդագայն շողն ի նոսա, որուն զամ քան զզամ բարեշրջութի ճգողականութեամբն յշակեայ մարմնաց համբր կաւ երկրին վրայ աճելով զարգացեալ երկնածրնունդ համանալորդ զօրութեան բնձեւնուժը երաշխեց, որով նախատանանեայ երկնակաջ սրարածներն ապահովեց հանդէպ վերանաս ճիւղալածին պատահալից, և հարթեց ճանապարհն երկնային հանդերձեայ կենաց:

Ուզգափառ սրամարանութիւնը՝ մարդոյն անցեալ բազմազիմի կերպարանափոխութեան անհուն ժամանակամիջոցը ներկայ անուանական մեծութեան հետ նրկատի առնելով, մայր երկրի զեւ ևս զեւտտի վիճակովն անհուն ապագայի մը անվերիցիլի հաւանականութեան վրայ յենելով, և նկատելով որ զեւ հարաւորութեան ցանկը անծայր երկարութեան մը սկիզբներն լինելու հաւատարմքը բազմա վրկայելի գոլով, և բանական արարածը համատարած բնական զօրութիւններն հեղինակաբար վարելու ժառանգաւորը լինիլը աներկբայելի, զժուար չէ կարի ուզգափառութեամբ յայտնել թէ, ի՞նչ պէտք է ըլլայ ներկայ մարդուն հանդերձեայ կեանքը: Ներկայ ժամանակամիջոցի մարդոյն անտեսագիտական տարնապաից կեցութիւնը, այնպիսի զիրք մը և կայութիւն ստեղծած է, այնպիսի փոս և տախակ

պատուանդան մը հիմնած է որ շատ զժուար է պապիսի մուսլապատ հայեցակեռէ մը՝ անցեալներ նկատել և ներկային թանձր նախապաշարութենէ զերծ՝ յառաջընդէն հանդերձեայներ սեռանել: Եթէ բացառիկ սրբազան հոգիներ զօրած ևն ճշգրիտ հանդերձեայներ գուշակել և զայն մարդկութեան զերագոյն մատենոյն մէջ նրկարագրելով ուխտիւ և կտակով աւանդած ևն զայն առ ի գլխութիւն, մեր արդի գիտակաւ մը ճանօթութիւնն է որ կարողանայ հերզել զայն: Տնտեսագիտական սկզբունքի արդի ձեւն է որ զօրած է ընդ երկար յապագել այն բարեշրջութեան զոր մարդոյն ներկայ կատարելութեան կարող է երկնել և փութացնել այն մեծութիւններն զոր նախախնամութիւնը հանդերձած է բանական մարդոյն զգեւուլ: Տնտեսագիտական արդի խաւ և անխնայ ձեւն է որ մեր նախապաշարման խաւերը թանձրացեալ պահելու ճարակ և անունդ կը հայթայթէ: Տնտեսագիտական սկզբունքը հաստատ է՝ արդար հիման վրայ և անա անդէն իսկ է անընդմիջական զարագլուխ մը կարի շահուէտ կեցութեան և համօրէն ազգի մարդկան անհամեմատ բարգաւաճման, որ խանձարուրն ունի լինիլ հանդերձեայ մեծութեան: Ամենայնազիմ զօրութեան հանդէպ, մարդոյն քմանձ ուժը այնքան տկար է որ ժամանակի խընդիր է այլ ևս ներկայ տիրող անտեսութեան ձեւն զէպի նախատանանականին բարեշրջելու կերպին տեղի տալ:

### 51. ԲԱՐԵՇՐՁՈՒՄՆ

Բարեշրջման տիեզերական սկզբունքը խիստ պարզ է, և միակ սկզբունքի վրայ խարսխուած, որ տիեզեր

բակոն է, որ յախտենախան է որ անփոփոխելի է, և այն իսկ է բարւոյն և զեզեցիկին՝ արդարին և սնմելին՝ վայելուչին և համեմատականն մշտն կենսորական անմահութիւնը, և հակադարձաբար չարին և ազեղին, անիրաւին և մեղաւորին, անօրելին և անհերքաչնին աւնողքելի կորստականութիւնը : Տրեզերքին բովանդակ գոյութիւնն առաջնայ պայմաններէն միայն կախեալ է, իսկ վերջնայ՝ բացասականաց երեւթիւներն, մշանջկեաւորող գոյութիւններ մը չեն, այլ իւրեանց դատապարտութեամբն բեռնաւորեալ անցորդներ՝ դէպի կորուստը ճանապարհորդող, որոց իւրեանց անհուսամբը վերջացումն : Ժամանակամիջոցը ուղիւ կը համեմատայն իւրեանց չեղեալ և աշաւաղեալ գոյութեանց աստիճանին հետ : Տրեզերքը՝ իւր բարութեամբն ամենակալ արարչին յախտենապէս անկապուած կայուածներն ստացումաներն են, և որոց լիութիւնը՝ անողոքաբար պայմանաւորեալ են կամ իւրեանց սիրուն բնութեամբն կեալ և յախտենական կենաց կցորդ ժառանգ հանդիսանալ և կամ նուազ կամ առաւել թափով անհկալի և ի կորուստ դառնալ, ան ի տայով ուղղափառ կենսաւորաց միայն : Մարդ՝ ցարդ մեզ ծանօթ կենսաւորաց բաղդաւորագոյնը, և իւր չեզ ճանապարհէն փրկեալ մը ազատեալ մը, և ի շնորհս նախաինտամական յայտնութեանց մշանջկեական կենաց թափինն ժառանգելու և բանաւէտ ժառանգորդ մը է՝ տրեզերական կենաց և մահու պայմաններուն գիտակից առաջնորդութեամբ մը : Այս առաջնորդութիւն՝ կենաց անկատար սկզբնաւորութեանց բաղմապիտ տատիճաններու մէջ՝ միեւնոյն նախաինտամային ձգողութեամբ՝ յանգէտս կ'ընթանար դէպի կատարելութիւն, իսկ ի պահու բանականութեան շրջնաամուտին՝ ի պահու դրախտի դաշնաւոր ուխտին, նախաինտամութիւնը յայտնարատութեան լեզուս, բա-

յոյոյոյտ արամարանութեամբ՝ բանաւոր ուսուցիչ կը հանդիսանայ իւր ընտրելագոյն արարածին, կենաց սոյն նախրական շրջանը, բանականութեան տիրապետական ժամանակամիջոցը ինքնատուգծման գիտակցութեամբ անցնելու, և չարաչեքական ճշգրտ հաշիւներով աւմենայն ազանովութեամբ, մինչ երկնային անմահութեան սահմանը մաս դանելու համար, ուր սեղի ունըն բարձրացումն փառաց ի փառս այն աստիճանին, ինչ աստիճան որ ՆԱԽԱԿՆԱՍՆ ԲԱՆՆ ԱՍՏՈՒԱԾ, յառաջեան ըզլաւիտեանս կախատանաւանած ունի վասն ազգի մարդկան մեռումն երկրին՝ ի ժառանգութիւն :

Մարդոյն կենաց ներկայ շրջանը ինքնագիտակցական ժամանակամիջոցը գտնով, և այլևս հասու լինելով ԲԱՐԻՈՅՆ և անմահականութեան ինչպէս նաև չարիկ կորստականութեան անողոք դատաստաններուն, իւր ակեղագոյն պարտականութիւնն է սահմանադրել արնտեսագիտական այն գլուխ սկզբունքներ որով մարդկութեան թէ հանուրը հաւաքաբար, թէ անհատը մասնորէն ազատ լինին, տրեզերական արդարութեան խտրիտին վերայ, բունտիրութեան բաղմաղիթի և զիւսչունչ ձեւակեր գութիւններէն, որպէս զի կարող լինին համերաշխաբար պատահութիւն մշակել արարչագիտական բարձրաբեք ճշմարտութեան հասու լինելու համար, որով միայն ունին բնական զօրութեանց բովանդակ գոյներն իմացականութեան մրտմոյն բանականութեան առջև յանպայմանս բացուելու ուր վաղ կամ անագան հանդերձեալ է փառաց թագաւորը ԲԱՆՆ ԱՍՏՈՒԱԾ, յաղթականորէն մասնել :

\* \* \*

Մարդկութիւն՝ անտեսագիտական ուղղափառ արնորէնութեամբ, բարւոյն անմահականութեան և չարին

կորստականութեան տիեզերայազմի դաստասանին անու-  
 դոքութեամբն, ժամանակամիջոցի պարզութեամբն, այ-  
 սինքն մայր-երկրի ջէջազգի ծակտիկներու գերեզման-  
 ներու շնորհիւ, մահու և յարութեան հարազիտական  
 խորհրդաւորականութեամբը, իւր մասնիկ անհատնե-  
 րու դաներովն, տակաւ աս տակաւ սերունդ աս սե-  
 րունդ մաքրագործուելով ունի ժամանակ այն կասա-  
 րելութեան, յարժամ քաջ պատահութիւն կ'ունենայ  
 լիովին վտարել զգայական ձգտութեան մուսկ տառջ-  
 նորդութիւններն, և լայնարձակօրէն բանալ իւր մար-  
 մին սաճարին բովանդակ դաներն, որպէս զի անարգել  
 մտանէ անդ անմահութեան փառաց թագաւորն ԲԱՆՆ  
 ԱՍՏՈՒԱՄ, յանձին իւրում՝ մարդկութեան, յանվախ-  
 ճանս տիրապետելու համար:

Կ. ՊՈԼԻՍ  
 1907



4 6 1 2

1	...
2	...
3	...
4	...
5	...
6	...
7	...
8	...
9	...
10	...
11	...
12	...
13	...
14	...
15	...
16	...
17	...
18	...
19	...
20	...
21	...
22	...
23	...
24	...
25	...
26	...
27	...
28	...
29	...
30	...

	Երես
<b>ՆԵՐԱՄՈՒԹԻՒՆ</b>	
ԳԼՈՒԽ 1. Սկզբունք կենաց	5
» 2. Վկայումն կենաց	5
» 3. Տարերց և կենաց այլայլութիւնները	6
» 4. Որակք կենաց	7
» 5. Պարզ կեանքեր	7
» 6. Բաղադրեալ կեանք	8
» 7. Կենաց զէմքեր	8
» 8. Կենաց սնտեսութիւնը	8
» 9. Կենաց կատարելութիւնը	9
» 10. Աստիճան կատարելութեան	10
» 11. Ուղղափառ գնացք կենաց	11
» 12. Ուղղափառ սնտեսութիւն կենաց	12
» 13. Սահմանումն ուղղափառ սնտեսութեան	12
» 14. Ուսանողութեան մեթոտներ	13
» 15. Բանական կենաց կայանը	14
» 16. Կենսական կտակներ	15
» 17. Երջանիկ կեանք	15
» 18. Երանաւէտ շարժութիւնք	17
» 19. Կամքը	17
» 20. Բարին	18
» 21. Սէրը	19
» 22. Առաքինութիւնը	21
» 23. Երանց ստապինութեանց	21
» 24. Բանաւոր շինութիւնք կենաց	22
» 25. Զրահ կենաց	23
» 26. Խաչը	25
» 27. Խաչին բնախօսութիւնը	25
» 28. Հեզութիւն	28
» 29. Խնայողութիւն	29

ԳԼՈՒԽ	Երես
30. Երկայնամտութիւն	30
» 31. Համբերութիւն	31
» 32. Արիութիւն	32
» 33. Ողջախօսութիւն	33
» 34. Ժուժկալութիւն	34
» 35. Նուազական կամ կենսաւեր շարժութիւնք	35
» 36. Հղարտութիւն	37
» 37. Նախանձութիւն	38
» 38. Բարկութիւն	40
» 39. Ծուլութիւն	41
» 40. Ագահութիւն	42
» 41. Որկորամոլութիւն	43
» 42. Բջջախօսութիւն	44
» 43. Կենսական ձգողութիւն	45
» 44. Հաճոյք	47
» 45. Դրական հաճոյք կամ յարումն	47
» 46. Զգայական հաճոյք կամ հեշտութիւն	48
» 47. Իմացական հաճոյք կամ գիտութիւն	49
» 48. Ուղղափառ հաճոյք	49
» 49. Մոլոր հաճոյք	50
» 50. Անտոյ կամ հանդերձեալ կեանք	52
» 51. Բարեշրջումն	53



ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ


ԳԼՈՒԽ	Երես
1. Սկզբունք կենաց	5
» 2. Վկայումն կենաց	5
» 3. Տարերց և կենաց այլայլութիւնները	6
» 4. Որակք կենաց	7
» 5. Պարզ կեանքեր	7
» 6. Բաղադրեալ կեանք	8
» 7. Կենաց զէմքեր	8
» 8. Կենաց անտեսութիւնը	8
» 9. Կենաց կատարելութիւնը	9
» 10. Աստիճան կատարելութեան	10
» 11. Ուղղափառ զնացք կենաց	11
» 12. Ուղղափառ անտեսութիւն կենաց	12
» 13. Սահմանումն ուղղափառ անտեսութեան	12
» 14. Ուսանողութեան մեթոտներ	13
» 15. Բանական կենաց կայանը	14
» 16. Կենսական կտակներ	15
» 17. Երջանիկ կեանք	15
» 18. Երանաւէտ շարժութիւնը	17
» 19. Կամքը	17
» 20. Բարին	18
» 21. Սէրը	19
» 22. Առաքինութիւնը	21
» 23. Երանգ ստազինութեանց	21
» 24. Բանասեր շինութիւնք կենաց	22
» 25. Զրահ կենաց	23
» 26. Խաչը	25
» 27. Խաչին բնախօսութիւնը	26
» 28. Հեզութիւն	28
» 29. Խնայարձութիւն	29

ԳԼՈՒԽ	Երես
30. Երկայնամտութիւն	30
» 31. Համբերութիւն	31
» 32. Արիութիւն	32
» 33. Ողջախօսութիւն	33
» 34. Ժուժկալութիւն	34
» 35. Նուազական կամ կենսաւեր շարժութիւնք	35
» 36. Հպարտութիւն	37
» 37. Նախանձութիւն	38
» 38. Բարկութիւն	40
» 39. Ծուլութիւն	41
» 40. Ազատութիւն	42
» 41. Որկորամոլութիւն	43
» 42. Բջախօսութիւն	44
» 43. Կենտական ձգողութիւն	45
» 44. Հաճոյք	47
» 45. Դրական հաճոյք կամ յարումն	47
» 46. Զգայական հաճոյք կամ նեշտութիւն	48
» 47. Իմացական հաճոյք կամ գիտութիւն	49
» 48. Ուղղափառ հաճոյք	49
» 49. Մոլար հաճոյք	50
» 50. Անոնց կամ հանդերձեայ կեանք	52
» 51. Բարեշրջումն	53



10  
11  
12  
13  
14  
15  
16  
17  
18  
19  
20  
21  
22  
23  
24  
25  
26  
27  
28  
29  
30  
31  
32  
33  
34  
35  
36  
37  
38  
39  
40  
41  
42  
43  
44  
45  
46  
47  
48  
49  
50  
51  
52  
53  
54  
55  
56  
57  
58  
59  
60  
61  
62  
63  
64  
65  
66  
67  
68  
69  
70  
71  
72  
73  
74  
75  
76  
77  
78  
79  
80  
81  
82  
83  
84  
85  
86  
87  
88  
89  
90  
91  
92  
93  
94  
95  
96  
97  
98  
99  
100

100. ...  
99. ...  
98. ...  
97. ...  
96. ...  
95. ...  
94. ...  
93. ...  
92. ...  
91. ...  
90. ...  
89. ...  
88. ...  
87. ...  
86. ...  
85. ...  
84. ...  
83. ...  
82. ...  
81. ...  
80. ...  
79. ...  
78. ...  
77. ...  
76. ...  
75. ...  
74. ...  
73. ...  
72. ...  
71. ...  
70. ...  
69. ...  
68. ...  
67. ...  
66. ...  
65. ...  
64. ...  
63. ...  
62. ...  
61. ...  
60. ...  
59. ...  
58. ...  
57. ...  
56. ...  
55. ...  
54. ...  
53. ...  
52. ...  
51. ...  
50. ...  
49. ...  
48. ...  
47. ...  
46. ...  
45. ...  
44. ...  
43. ...  
42. ...  
41. ...  
40. ...  
39. ...  
38. ...  
37. ...  
36. ...  
35. ...  
34. ...  
33. ...  
32. ...  
31. ...  
30. ...  
29. ...  
28. ...  
27. ...  
26. ...  
25. ...  
24. ...  
23. ...  
22. ...  
21. ...  
20. ...  
19. ...  
18. ...  
17. ...  
16. ...  
15. ...  
14. ...  
13. ...  
12. ...  
11. ...  
10. ...



ՀԵՂԻՆԱԿԻՆ ԳՈՐԾԵՐՆ

Զեղչեալ Գհեր

Ղրշ . Փրց .

ԱՍՏՂ ԲԵԹԼԵԶԵՍԻ

Ա. Սկզբունք ձրւարսուքեան. 1889 2 . 20

ԼՈՒՍԱԻՈՐՆ ԲԵԹԼԵԶԵՍԻ

Բ. Սկզբունք Տիսեսագիսուքեան. 1904 1 . —

ԱՍՏՂ ԲԵԹԼԵԶԵՍԻ

Գ. Սկզբունք Կեսեսագիսուքեան. 1910 1 . —

և

մոտ աշենեն լոյս կր տեսնե « ԱՍՏՂ ԲԵԹԼԵԶԵՍԻ

ՀՈԳԵՒՈՐ, ԱՐԱՐՉԱԳԻՏԱԿԱՆ » ամսաքերքն :

ԳԻՆ 40 ՓԱՐԱՅ

3289  
3290  
3291  
3292



Ի Բր/իմ



